Ն. 4416 1880 ՅՈՒԼԻՍ 26 ՇԻՄԱՍ ԻՐԹԷՍԻ — ԵՒԿԻՐՄԻ ՊԻՐԻՆՃԻ ՍԷՆԷ — ԱԼԱՖՐԱՆԿԱ ՕԳՈՍՏՈՍ 7 ՇԻՄԱՍ ԻՐԹԷՍԻ Ն. 4416

ԳԻՆԸ

Իսթանպոլ իչին
Պիր սէնէ մէճմուայէ 10
„
Ալթը այ 5
Իւչ „ „ 2½
Պիր նիւսխէ 40 փարա մէճմուա

Թաշրալար իչին
Պիր սէնէ, մէճմուայէ 10
Ալթը այ „ „ 6
Բոսթա իւճրէթի պիզէ այիտ տիր։

Մասիսի Էջերեան

ՄԻՆԱՍԻ ԻՐՃԻԵԱՍ

١٢٩٧ ՐԱՄԱԶԱՆ ١ — ١٢٩٦ ԹԻՄՈՒԶ ٢٦

ԻԼԱՆԼԱՐ

Պիրինճի տէֆա իչին սաթըրը 3 ղ.
Գիւնճի „ „ „ 2 ղ.
Դէրիւնճիւ „ „ „ 1 ղ.

Իլանսըրասընա գէոնդրմանան իլանաթ ու իխթարաթը սաթըրը 5 ղ.

Մէքթուպլար Կ. Թ. Փանոսեան խմբագրի եաղըրը

Իսթանպոլտա, Գալաթատա Բէնկ չէնպիհ-պազարընտա Իրոթ խանընտա Ն. 41։

ԹԷԼԷԿՐԱՖԻՑԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Լօնտրա, 6 օգոստ.

Ինկիլթէրրա հիւքիւմէթի, Իրլանտատա պաղը կէօնա գաբըշըգլըգլարը զուհուրնատէն գօրգմագտա օլաուզունան, օրանըն մուհաֆըզ ասքէրինի արթըրմագտա տըր։ Բեռապուտան ալընան պիր թէլէկրաֆնամէեէ կէօրէ, ժէնէրալ Ռոպէրթս, թահթը գօմանտասընտա օլան դուվվէյի ասքէրիէնին մէգտարը քիւլլիի մեէթինատ օլաուզու հալտէ բազար կիւնիւ Գանատահարատան հարէքէթ իսէճէք վէ պագի գալան ասքէր տախի Հինտիսթանա ատմէթ իլլէմէք իւզրէ Բեռապուտան հարէքէթ իլլեեճէք տիր։

Բեռապուտան ալընան տիկէր պիր թէլէկրաֆնամէեէ կէօրէ, եէնիտէն պիր մուհարէպէնին վուգուրնէ մուհագգամ նամարը յա պաղըմագտա օլաւ, Աֆղանիսթան գապիլէրի միանէսինատ գարբշըգլըգ զուհուրնատէն գօրգուրմագտա տըր։

Միւսիւ Կլատսթընն ահվալը սըհիսի էլիէշմէքտէ տէվամ իթմէքտէ օլաւ, միւշարիլէյհ օգոստոսուն 14 ինճի կիւնինատէ քէօյէ կիտէճէք տիր։

Լօնտրա, 6 օգոստոս

Միլլէթ մէճլիսինատ մնարքի տը Հարթինկթընը, միւսիւ Պարնէլէթ, ճէվապէն, հիւքիւմէթի, հէր նէ գատար էվրօբանըն Շարդ գըթաբընտա զուհուր իտէն ահվալէ կէրմիեէթլէ տըգդատ իթմէքտէ իսէ ատ, Հինտիսթան Իսլամլարընա հէեէճան հիւքմ իլլէտիկինէ տայիր մալիւմատ խոշ իթմէտիկինի պիլտիրմիշ տիր։

Պատէհու միւմայիլէյհ միւսիւ Պարնէլէթ, Ինկիլթէրրանըն Թիւրքիա հագդընտա իթթիֆագ իլլէտիկի բօլթիգանընը ճէպրի պիր բօլթիգա իտուկինի տէօյլէմէսիյլէ, մարքի տը Հարթինկթընը, պունա ճէվապ օլարագ, հիւքիւմէթին չարգտա իթթիֆագ իլլէտկի բօլթիգանընը, կէրէք տէվլէթի Ալիէնէն վէ կէրէք էւրօբանըն մէնֆաթընտան իտուկինի պիլտիրմիշ տիր։

Խարիճիէ միւսթէշարը միւսիւ Տիլը, տիկէր պիր սիւալէ ճէվապէն, տէվլէթլէրին իլէրուատ իթթիֆագ իսէճէքլէրի մէպէք հագդընտա միւզաքէրէտ պուլունտուգլարընը վէ տէրհալ իլզահաթ իթմատը քէնտինճէ միւմքին օլմատըգընը, վէ Դարատաղ մէսէլէսի հագդընտա էվվէլկի կիւն թադրիմ պունան նսմանընն իբի ճիհէթինի Պապը Ալինին բէտատ իթմէսի քէնտի էֆքիատընճա միհթիմէլ օլմատըգընը սէօյլէմիշ տիր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Պապը Ալի աղամընն, բոմանընն իլք կիւնիւ օլան պու կիւն այբգ պուլունտուրուպու իշիտիրմիշ տիր։

—Սիւֆէրանընն նօթասընտա Դարատաղ մէսէլէսինէ տայիր Պապը Ալիեէ իթթա օլունան իւչ հոֆթա մէօհլ միւատէթի, Ալաֆրանկա օգոստոսուն 24 իւնատ խոխամ պուլաճագ իմիշ։

—Կիրիտ վալիսի Ֆօթիատիս բաշա հագրէթլէրինին տիւն հուզուրը հագրէթի Բատիշահիեէ չըգարգատան սոնրա, քէրիմէսիյլէ պէրապէր Թրիէսթէ վաբօրունա բաքիպէն ազիմէթ իթմիշ օլտուզունու Լա Թիւրքի եաղըեօր։

—Պրուսա վալիսի բաշա հագրէթլէրինին մանէթլէրինատ պուլունմագ, մէ Պրուսա սէվահիլինի մուհաֆազա իթմէք իւզրէ, Թէրատէյի ամիրէ թարաֆընտան թախտա գելընան Թօրհանէ նամ վաբօր, տիւն ադշամ կէմէյի քէօրֆէզինէ ազիմէթ իլլէմիշ տիր։

—Էտիրնէ վիլայէթի վալիսի ճէտիսի Ալի բաշա հագրէթլէրինին մէրքէզի մէէմուրիէթլէրինէ միւթէվէճճիհէն պուրատա հարէքէթ իլլէտիրլէրի եաղըմըշ իսի։ Իսթանպուլ գաղէթասընընն վիրտիկի մանիմատա կէօրէ, միւշարիլէյհին ըրիֆադաթընտա, սապէդ Մահպուտի դպէսի միւտիրի օլաւ, վիլայէթի միւշարիլէյհա մէհմէտ միւֆէթթիշի թայինին գելընմըշ օլան Բէրթէվ էֆէնտի տախի վար իմիշ։

—Ինկիլթէրրա տէվլէթինին Վան գօնսօլոսու պին պաշը միւսիւ Թըրոթթէր, պաղը իլլաճահաթը շիֆահիեէ վիրմէք իւզրէ, Ինկիլթէրրա սէֆիրի միւսիւ Կոշէն թարաֆընտան Տէրսաատէթէ ատէթ իսիրմիշ օլտուզունան, միւմայիլէյհ տախի օրատան հարէքէթ իլլէմիշ տիր։

—Դատէթարատա օգունտուզունա նէզարէն, Բուսիա, Գարատաղէն, թէատրիքեաթը հարպիէսինի իքմալ իտէպիկը իւմիտ իլէ իւչ հոֆթալըգ պիր միւտէթ վիրմէյի արզու իտիեօր։

Բրէնս Նիգօլա, Բուսիատան 20 պին ալթուն ալմըշ տըր։

—Պուլղարիսթան իլէ Բումէլիի չարգի իթթիհատը մուհարիպլէրին, Թիւրքլէրին, դըշըն Պալգանլարը նէ զատթ վէ օրատա իգամէթ իտէպիկէմէեճէքլէրի միւտահաղասըյա գրչա գատար թասամվուրլարընը թէէիկը իթմիշ օլտուգլարը Վիէննատան եաղըլըեօր։

—Պուլկար էկզարգը էֆէնտիեէ Բուսիա տէվլէթի թարաֆընտան Սէնթ-Ան նիշանընն պիրինճի բիւթպէյնատէն պիր գրթատը, վէ Ֆիլիպէ տէսրօթա մէնսէնեօր Սարաֆիմէ տախի Սէնթ-Վլատիմիր նիշանընն իւչինճի բիւթպէյէրին-ատէն պիրեր գրթատը վերիրմիշ տիր։

—Արնավուտալուգատա վագը Թուզիսէ պուլունան 500 նէֆէր Միսիրթիլիէր, Արնավուտա իթթիհատը թարաֆընտան քէնտիլէրինէ Հէնրի Մարթինի թիւֆէնկի վերիրմէք իսթէնիրմէսինէն սօնրայը, օրանը թէրք իտէրէք, բէյլիկլէրինէ պէրապէր քէօյլէրինէ չէբիրմիշ օլտուգլարընտան, ճէմիյյէթի իթթիհատիեէ Բրէդրինատէն Թուզիեէ 1900 նէֆէր Արնավուտա կէօնտէրմիշ օլտուզունու Գուրիսէ ա'Օրիան եաղըեօր։

—Տէյլի Թէլէկրաֆ գազէթասընընն Տէրսաատէթատէն ալդը նէչը հայէտի պիր թէլէկրաֆնամէեէ կէօրէ, Սըրպիսթան մէ Պուլղարիսթանատան ալընան խապէրլէր էնտիչէնաք իմիշ։ Պու իքի իմպրէթ, քէմալի կէրմիեէթլէ թէատրիքատի իճրա հայէտքատ, վէ Պուլղարիսթանատա էֆքեատը իթթիհատեեէ կիւնատէն կիւնէ եաեըլմագտա իմիշ։

Մէղքիւր գաղէթասընընն մուխպիրի, Բուսիատան, Պուլղարիսթանատա 40 պին ատէտ Պէրատան թիւֆէնքի կէլտիկինի, պիր մէնզիլ բէտիտէն խապէր ալտըղընը պիլտիրմիշ տիր։

—Օգոստոս 1 թարիխիլէ Բրէվեզատան Գուրիսէ ա'Օրիան զազէթասընա չէօյլէ եազըմըշ տըր։

Վալիմիզ Մըսթաֆա Ասըմ փաշա հագրէթլէրի տէվրատ իքէն ալէյ աճէլէ Վալօնատա չագրըմըշ տըր։ Պիր ֆըրգա սիլահլը Արնավուտալար։ Գանինա գարիէսինատ միւտիրին գօնաղընա կիտէրէք, հագպսանէնին դաբաւլարընը դրրըպ աչըգտան սոնրա իւչ նէֆէր մահպուսու գաթլ ու թէլէֆ իթմիշլէր տիր։ Մէրդուման մահպուսին իչինատ, մէղքիւր Արնավուտալարը պիր տօսթունու ալաղը ինթիգամ հասէպի իլէ գաթլ իթմիշ օլան Մըսթաֆա պէյ նամընտա պիր քիմսէ պուլունմուշ տուր։

Բիվանէթէ կէօրէ, էհալինին պատաղը թադրմը բէք զիեատէ հէեէճան իչինատ օլաուզունան, մէղքիւր հէեէճանը թէսկին իմտիրմէք իւզրէ, պուրատան պիր մրգատար ատաքլրի մուտաֆինէ կէօնատէրիլմիշ տիր։

Սէօյլէնտիկինէ նէզարէն, Արկիրօ Գասթրատա ֆէվգէրատէ պիր հէեէճան հիւքմ իթմէքտէ օլաւ, միւթէատարրըֆլըն հիւքմ ունուֆուզը տախի թանընմըշտը։

Ինկիլիզ էրքեանը հարպ գաղիթանընան եիւզ պաշը միւսիւ Սալ, պուրատան կէչմիշի մինատիպէթի լէյ Արնավուտա բուէսատընընան միւրէքքեպ պիր հէյէտէթ մէպուսէյի գատալ իթմիշ տիր։ Բուէսատայի մէրգումէ, քէնտի նիհէթլէրի եանանիսթանա հիչ պիր եէր վիրմէմէք, վէ իճապը հարինտէ սիլահլա մուգավէմէթ իթմէք օլաուզունու պիլտիրմիշլէր տիր։

Իրիմեէթէ կէօրէ, պիր քիչիք Օսմանը ֆիլոսունա պէքլէնիլմէյի կիպի, պիր ատ, մէնիմէօր հարպ սէֆինէսինէ պէքլէնիլմէք տիր։ Մէղքիւր ֆիլո Սանթի Գուարանթա, վէ Սանտատէս սուլարընտա սօլաշաճագ, վէ զիքր օլունան մէնիմէօր իսէ, Բրէվեզատա սատրաճագ տըր։

Պատէղ նամ վաբօրա, միւատէթի ասքէրիէլէրի խիթամ պուլուգ, վամանլարընա ատէթ իթմէք իւզրէ պուլունան թագրիպա իբի պին նէֆէր ասքէր բաքիպ օրմուշ տուր։

Բուսատա վէ թէլէկրաֆ մէմուրլարը, մահիէլէրինատէն եէնէ եիւզաէ եիկիրմի պէշ թէնգիլ օրանմասընատան սօնրա միթէսարիֆ օրմուշլար տըր։ Պու թէնգիլ, չըգան մուրատ այընատան պաշրամըշ իսէ ատ, պունլար անճագ պու կիւն խապէր ալմըշլար տըր։ Աճասա պու մէմուրլար, թարիխի մէղքի, բուէն չիմուեէ գատար ալըղ խարճ իթմիշ օլատուգլարը մուռաշլարընը, պու քէրրէ թէնգիլ իսիլէն դըսմընը կէրիեէ իթա իսէ պիրէճէ մի տիր։ Միւմիպէյհիւմին բուրա տրթըրմըշ օրմարը բէք ատ իհթիմալէն ատէյլ տիր, չունքի պուրատա հէր չէյ, եանի էվ քիրասը վէ թէատրնը չէբէք պատհալը տըր։ պիմատպէրին, իսիլէն թատիլի իշլիքլէրին հիչ պիր ֆայիտէսի օրմամըշ վէ իսլահաթի վատէրի պօշ լոգ ըրալըգատան իսպրէթ պուլունմուշ տուր։ իմտի պու կիւնքի կիւն նէրգամընատա ժաղշ ալմատան մէմուրատա ինթիզամ վէ թէլէկրաֆլարըմըզտա սիրաթ արամատալըմ։

—Թէէմին օլունտուզունա կէօրէ, հիւքիւմէթի Սէնիյյէ սէրիսաշլուգ պէյհինատ շէհիրա պիր նիզամնամէ հազրըլամագտա իսի։ Դուրիէ պու հավատիսի եազըգտան սոնրա տիեօր քի, սէրիսաշլուգ իշլէրի հէր կիւն զիեատէյէմէ բատ օլաուզունան, էկէր եա ճէզայի նազամի մէ եախսա հասպ ճէզասը իլէ մէզքիւր իշլէր թէէատիպ իտիլիր իսէ, ճէմիյյէթի պէշէրիեէ հիչ պիր շէյ դայդ իթմիշ օրմազ։

—Շէհիր էմանէթի, Իւսկիւտարտա կաղ եազմատա գարար վիրմիշ տիր։

—Օթուզ սէնէսէն պէրու Մըսրատա իգամէթ իտէն Իզմիրի պիր եէհուտի յուլիսին 27 ինճի կիւնիւ 170 եաշընտա օլաուզու հալատ օրատա վէֆատ իթմիշ տիր։

—Էվվէլկի կէճէ, Գալաթատա Սայիտ նամընտա պիր արապ, պիր տէմիր պէլէթ վաբօթատըյա պիր թէնէքէճի տիւքքանընը աչմատա չալըշըրքէն, պիր պէքճի մէրդումա կէօրիւպ թատմագ իսթէմիշ, գաղամի Սայիտ մուգավէմէթէ դըեամ պիլէլ, պիր դամա չէքմիշ, վէ պէքճի իլէ մուարազատա թատմուշտուզունատա, մէրգում Սայիտ զօրունատան ադրրճա եարալանմըշ, վէ Պէյօղլու մէրքէզինէ կէթիրիլիպ, թէատվիսինէ պաղըլըգատան սոնրա, Պաղը զաղմիեէ մէմպուֆիյին խատթանէսինէ կէօթիւրիլմիշտիր։

—Ասքիրբար նամ Ինկիլիզ վաբօրու, քէօմիր եիւքիւ օլաուզու հալատ, Դարտանիլատէն կէլիպ պիր դաչ կիւնատէն պէրու Քրէթ գաբուսատատա հումուլէսինի պօշալմագտա իսի։ Տիւն ադադամ վաբօրու մէղքիւրատա գարատանը օտասընա կիրտիկինատ, օրատա ալէսթարը իլէ պէրապէր կիզլէնմիշ պիր խբրըզ կէօրիւպ մէրգումա թատտու պիրլէ լիման օտասընա թէսլիմ իթմիշ տիր։ Խբրըզը իսմի Թէօտորոս Տիմիթրիուս օլաւ, Եուսան թէպասընատան պուլունմագտա իսի։

—Միւսիւ Ալիբէա Տիւպօա, չահզէտէկատան հազարթընը մուալիմի մէմուրլիեէթինէ նասոպ ատ թայինին գելընմըշ տըր։

—Պու սէնէ Իսթանպոլատան Օսմանա բէք չօղ մէրլէ կէօնտէրիլիպ, վաբօրլար մահէլլի մէղքիւրէ կիթմէյիճէ, եէմիշ եիւքիւ էօքիւզ արասարարընտան սոգադրատան կէչմէք գատիլ օրանանճագ ատրէթմէք մէրլէ չօղանաբրը, վէ պունդարատան չօղու Մոսգուա վէ Բէթրէսպուրիա պիլէ կէօնտէրմէքտէ պուլունտուղու հալատ, մէրլէ ֆիեաթը օրատա եինէ բէք պահալը օլաուզունու Ժուրնալ ա'Օռէսա զազէթասը եազըեօր։

—Պու քէրրէ պիր մրգատար միւհաճիր կէլէրէք, Սուլթան Ահմէտ ճամիի հավլիսինատ մուվագգաթէն իդամէթ իթթիրիմիշ տիր։

—Ունան ֆ'եաթը պու եազքն. լարատա կիթմէքճէ թէնէկզիլ իթմէքտէ օլաուզու հալատ, էքմէքճիրէր էլան էքմէքլրին օգդատընը 75 բարաեա ատթարագ, պէհէր օգդատա եիկիրմի բարա դաղանմագտա, վէ հալ պու քի էքմէք պու կիւն ալթմըշ բարաեա ատթըրըգը հալատ պիլէ, էքմէքճիլէրի եիւզատ օթուզ պէշ պուչ թիճարէթի գաղա-

Ճապը ճիհէթլէ, էքմէք յին նիչին ալթմըշ բարաեա ատթըրմատագտա օլաուզունան տօյայը, Լա Թիւրքի գազէթասը չէքանէէթ իսէրէք, Շէհիր էմանէթինին նազարը տիգգատընը ճէլպ իսիեօր։

—Իտարէյի Մախսուսէ վաբօրլարընան Մէտարը Թէվֆիգ, Թրապիզօնա կիսէրքէն, մանքնասը ատգամըլանմը օլաուզունան, էրէյլի լիմանընտա սուրմուշ տուր։ Մէղքիւր վաբօրուն եօճամլարընը ալընպ Թրապիզօնա վէ սայիր խիկէլէրէք կէօթիւրմէք իչին, իտարէ թարաֆընտան ահն սապահ Շէրլէֆ ֆէրասան նամ վաբօր Գարատէնիզ կէնտէրիլմիշ տիր։

—Պաղչէճիք ճիվարընտա Ամէրիկալը միւսիւ Բարսըն նամընտա պիր միսիոնար իլէ խբամէթճիսինի գատմ իտէն ճանիկէր, չարչէնպէհ կիւնիւ Իզմիրատ Ամէրիկա ոէֆարէթի պաշ թէրճէմանը տախի հաղը օլաուզու հալէ, պիրինճի ատֆա օլարագ խթինթատ օլունմուշլար տըր։

Մէրկումար ճիմատէթլէրինի եդրար իլէ, Սիւլէյման նամընտա ահկէր պիր շէրիքլէրի տահա պուլունաուզունա խապէր վիրմիշլէր իսէ ատ, մէրգում Սիւլէյման հէնուզ ալաղ ու կիրիֆթ օրմանմըշ տըր։

—Շիմտիեէ գատար չիտատէթի մուգաթգատա ահչար օլան զապիթան, ասքէրի թայինէրինի բէք տան ֆիեատթէ խարճէ տատմագտա օլաուգլարը, հարպիեէ նազարը քաշա հագրէթլէրինին նազարը մէրհամէթինի ճէլպ իթմէսինէ, պունատան պէօյլէ պու միսիլլիէրին թայինատքընը ֆիեատթը տարիեէլէրինատէն եիւզատ ան սգանմա իչէ իմ էքրար տատքն ալընմասը իչին պատու վէքիլատարընա մէէղանէյյէթի վիրիմիշ օլաուզու իլիտիրմիշ տիր։

—Իսթանպոլատա Զուխաճը խաղնատա վագը Մ. Սարգիսօֆ նամընտա պիր տատմճընն մատգատարընտան վագտ պուրան սիրգմատա մէտատի օլաուզու շիպէհէյլէ տապրգալը կիրատհունատան պիր Բանուն զապրմա թարաֆընտան տիպ ու կիրիֆթ օլունատաուզ կիպի, մազապ տահիպինին տատի խբրըզրար իլէ միւշարէքէթի օրմասը շիպէհ խարէրէք, մէրգումանն տատի տէրատէթ խարտիկի Իսթանպուլ գազէթասընատա բիտատէթի օրանմագտա տըր։

—Անատօլու գահթէկէեան իեանէ գօմիթէսի մէրքէզինէ խապէր վիրիտիկինէ կէօրէ, Նուպար բաշա հագրէթլէրինին թէէվիգ վէ հիմմէթլիրիյլէ, Թագուր բաշա հագրէթլէրինին (Յակոբեան) թահթը բիւատէթլէրի թահթընատա օրմագ, վէ ատասը պիր թադրմ զէվմանը մի թէպէրէսէն իպարէթ պուլունմագ իւզրէ պիր իեանէ գօմիթէսի թէէշքիլ գրլընը, 806,5 Ինկիլիզ վերասը կէօնտէրմիշ տիր։

Մէղքիւր գահթէկէեան մէնֆաաթընա օրարագ, Ինկիլիզ ատլիգանլարընընն Գանարիկատ վիրտիքլրի պիր գանսէրատ հասրլ օրան 18 Օսմանը լիրասը իլէ 91 գրուշան Մ. Հանան մարիֆէթիյլէ մէղքիւր մէրքէզի իեանէ գօմիթէսինէ միլիրտիկի խապէր ալընմըշ տըր։

ԻԼԱՆ

Զինկանէ գրքընընն 17 ինճի ճիւզի ատի չրգմըշ օրուգ, մանթատամըզատա 3էր գուրուշ ատթըմագտա տըր։

—Տէր. ին Թէլէկրաֆ զաղէթասը. նա թէլէկրաֆլա խաղէր վիրաւ. էէրինէ կէօրէ, Պուլղարխթանտա վէ Բումէլիի շարգիտէ Իսլամբարա. լէյհինտէ մէզալիմէ տէվամ օլու. նուէօր իմիշ։ Շէօյլէ. քի, Պուլղարբար չիմտիրէ դատար 23 գասապա եաղմաեա վիրիպ վէ պաաէհու եագ. մբշար, վէ Թուրթաուզլարը 80 նէ. ֆէր Իսլամարան 4 ինի Վարնա եօլու լուզէրինաէ տարպ տիկէրլէ. ինի տէ գաթլ ու թէլէֆ լյէմիշէր տիր։ Իշպու մէզալիմէ ճիւրաթ ի. տէնկէր, քէօյլուլէր իլէ միլիս ասա. քիրի, վէ Բումէլիյի շարգի ժիմ. նասթիգ ճէմիւեէթլէրի ագասը վէ ժանտարմալար տբրլար։ Հիւ. քիւ. մէթի մահէլլէլէր, իշպու մէգա. լիմէ իշթիրագ իտիեօրլար իմիշ, պունա խալաթ տրբ Ա.յոսո շէհիր էմինին թավր ու հարէ.քէթի, մի. մայիլէ.յհ, ալէնի սուրէթաէ. «Պուլ. գարիսթանտա նէ գատար Իսլամ վար իսէ ճիւմլէսինի գաթլ ու թէ. լէֆ իլէ վիճուտլէրինի օրթատան գալարբմալը» տէմիշ տիր։

—Ինկիլթերրա լօրտլար մէճլիսի. նին յուլիս 29 տա վուգու պուլան իճթիմանտաէ, լօրտ Սթանլէ.յ, խա. րիճիյէ նազբրբնա, դրալիչա հաղ. ըէթլէրի ճանիպինտէն, գաթը հաղ. ըէթի Փատիշահիեէ, Պէրլին մու. ահէտէսինին պաղբ շարթլարը հաղ. գընտա պիր նամէ.յի մախսուս եա. զբմբշ օլտուղունուն տահիհ օլուպ օրմատըղբնը սիւալ իթմիշ, վէ նա. զբրբ միւշարիէ.յհ իշպու սիւալէ շու ճէվապը վերմիշ տիր։

«Դրալիչա հաղրէթլէրինին, հէ.յ. եէթը վիւքէլտնը մալիւմատը վէ ըէյի իլէ զաթը հաղրէթի Փատի. շահիեէ պիր նամէ եազմբշ օլտու. զու տահիհ տիր։ Պունու միլլէթ մէճլիսինէ պիլտիրմէ.ք տտէթտէն տէ.յիլ իսէ տէ, գրալիչա հաղրէթ. լէրինին էմրի մուճիպինճէ պէէան իտերիմ.քի, միւշարիէ.յհա հաղրէթ. լէրինին էմրի մուճիպինճէ պէէան իտերիմ.քի, միւշարիէ.յհա հաղրէթ. լարի իշպու նամէտէ, զաթը հաղ. ըէթի Փատիշահինին, վէյէվ պաղբ ֆէտա.քեարլըգտա պուլունմասը լա. զբմ կէլէ տախ։ Պէրլին մուահէ. տէսինի իճրա իտէճէկինի գավիէն մէմուլ իլյէտիկինի պէէան իլյէմիշ տիր։

—Բակիւզտան չէքիրմիշ օլան յուլիս 28 թարիխի պիր թէլէկրաֆ. նամէեէ նէզարէն, Շգօտրաեա ֆէվ. գէլատտէ պիր գօմիսիօն կէլմիշ տիր։ Դօմիսիօնը մէգբիւր ըէ.յիսի Մըս. թաֆա փաշա հաղրէթլէրի, Արնա. վուտլուգան թէրքի լաղբմ կէլէն մուհէլլէրին Դարատաղա թէսիմինէ մուվաֆագատ իլյէմէլէրինի, Արնա. վուտ իթթիհատը գօմիթէսինէ պիր չօգ տէֆտարար նասիհատ վերմիշ իսէ տէ, տինէմէմիշլէր իմիշ։

—Ալմանեանքն ասքէրի զաղէ. թալարընտան պիրի, Եունանիսթան հուտուտու պօեունտա պուլունան տատ.քիրի Օսմանիէնին մըդտարընը պէր վէճհի տթի կէօսթէրմիշ տիր։

Եանեատա 7 թապուր բիտաէ, 5 սիւարի պէօլիւլիւ, վէ պէշ պա. թարեա թօր. Արթատա 4 թապուր բիտաէ ասքէրի, 3 սիւարի պէօլիւ. լիւ, վէ 4 պաթարեա թօր. Վօլոտա 2 թապուր բիտաէ ասքէրի, 2 պէօ. լիւ.ք սիւարի ասքէրի, վէ 2 պա. թարեա թօր. Տօմանիւգատա 6 թապուր բիտաէ ասքէրի, վէ 3 պա. թարեա թօր. Լարիսսատա 2 թա. պուր բիտաէ ասքէրի, 6 պէօլիւ.ք սիւարի ասքէրի, վէ 4 պաթարեա. Թրընտատա 1 թապուր բիտաէ ասքէրի, վէ 4 պէօլիւ.ք սիւարի ասքէ. րի։ Պունարտան մատատա, տայիր մահէլլէրտէ պիր թադբմ ասքէր ճէմ իտիլմիշ տիր։

Եունան սինօրու պօեունտա ճէմ իտիլէն ասատ.քիրին մէճմուի մըգտա. ըը, 48 թապուր բիտաէ, 18 պէօ. լիւ.ք սիւարի, 16 պաթարեա սահրա թօրու, վէ 10 պաթարեա տաղ թօ. բու թահմին օլունապիլիր։ Հէր պիր թապուրան մէվճուտու, 300, հէր պիր սիւարի պէօլիւ կինին մէվճու. տու 80 քիշիտէն իպարէթ օրտու. զու կիպի, հէր պիր պաթարեա 6 թօրտան իպարէթ պուլունմագ տա տբը, եանի 24 պին բիտաէ, 1.400 սիւարի, վէ 216 թօր տու կիւնքի կիւն մուհարէպէնէ հաղբը ու ամա. տէ տիրլեր։

—Մէմօրիալ Տիբլօմաթիգ զաղէ. թասընտա օգունտուզունտա կէօրէ, ալթը տէվլէթլէր նիւմայիշի պահրի իթմէ զոէն էվվէլ պէ յիլէրինտէ պիր մուգավէլէ իմզալաեբգ, պունտա, մագսատի Պէրլին գոնկրէսի իլէ գոնֆէրանսընին դարարլարընը իճ. բա իթմէտէն իսարէթ օլան նիւմա. յիշի պահրի մինատիպէթի իլէ իպէ. ռինտէն հիչ պիրի խուսուսի պիր մէնֆատթ չըգարմաեա դարդբշմա. եաճաղը պէէան օլունաճագ տբը։

—Իսթանպուլ զաղէթասը, բա. մազանընը հբլուլի միւնասէպէթիլէ վերիլմէսի լազբմ կէլէն մատշլար. լին Մալիեէ նէզարէթինին Դարատա պանքէրլէրինտէն ագա իթմիշ օլ. տտու մէրվի օլան 50 պին լիրալըգ իսթիդբարընը ագա իսիրէմէտիկինի եաղարգտան սոնրա, մէմուրիյին տէվլէթին մուզայիդասը մէճլիսի վիւքէլանընը նազարը տիդգաթը. տան տուր օրմաեբգ, սէրիան տիկէր պիր չարէ թէտարիքինէ չալըշբմբշ իսէ տէ, հիւքիւմէթի Սէնիյ.յէ թա. բաֆքնտան սիրէ.յի հիւմաեան իչին 130 պին լիրա վէրիլտիկի կիպի, հար. պիեէ նէզարէթի ճէլիլէսինճէ տա. խի պաղը իհթիեաճաթը աճիլէ իչին հէժան պիր օ գատար մէպղատարդ իտիլտիկինէ, վէ խաղինէ.յի տէվ. լէթին տարլըղը իսէ, տերքեար օլտուզունա պինտէն, մատշլարընն անճագ պիր հաֆթաեա դատար վերիլէպիլէճէկինի եազբեօր։ Հալ պու.քի Թէրճէմանը Հաղբդաթ զաղէթասը, տախիլիեէ վէ հարպի. նէ նէզարէթի տայիրէյլերի մէմուրլարընա պիրէր մաաշ իթա օլուն. տուզունու մուհադդաղ սուրէթտէ եազարբզ կիպի, պագի մատշլարընտա բաղար իրթէսի կիւնիւ վերիլէ. ճէկինի ըիվաեէթ իտիեօր։

—Իդմիրին մուճիպի խարապը օլան հարէ.քէթի արզ, Ատալար, Խուտավէնտիկեար վէ Պրուսա թա. բաֆլարընտա տախի խայլի չիտտէթ. լի օլարագ հիւքմիւնիւ իճրա իլյէ. միշ իսէ տէ, համա օլասն պինտա. ճա վէ լինանճա զատաթ վուգու պուլմամբշ օլտուզու, ալընան սոն խապէրլէրտէն անլաշըլմբշ տբը։

Պէրլին գոնֆէրանսընը, Եունան մէսէլէսինէ տայիր վիրմիշ օլտուզու գարարը իճրասընա տավէթ զմ. նընտա տիւէլը մուազզամա սիֆէ. բասը թարաֆընտան Պաղբ Ալիեէ իմա օլունան միւշթէրէ.ք նօթաեա, խարիճիեէ նազբրը Ապէտին փաշա հաղրէթլէրի թարաֆընտան թահ. ըիր պուլբուլան ճէվապը տաղ տիւնը.քի բօսթա իլէ ալընան Էվրօբա զաղէթալարընտա կէօրիւլմիւշ օլ. մաղլա, թերճէմէսի պէր վէճհի զկյր պէէան օլունուր։

Ալմանեա վէ Բուսիա վէ Ինկիլ. թերրա վէ Իթալիա վէ Ավսթրիա վէ Ֆրանսա տէվլէթլէրի սիֆէրա. սը թարաֆընտան շէհրը հալին 15 ինճի կիւնիւ թարիխի իլէ Եունան թահսիհի հուտուտ մէսէլէսի հագ. գընտա կէօնտէրիլէն միւշթէրէ.ք նօթաեբ ասզ իլյէմիմ։

Պու նօթատա ատզրուտան տօղ. բուեա տէվլէթի Ալիեէ վէ Եունան մուրախասարը միանէսինտէ իբի. քէրրէ ճէրբեան իլյէմիշ օլան միւ. զաքերաթ տերիսաթը իսիրմիշ, վէ միւզաքերաթը մեզբիւրէտէն պիր տէմէրբ խթիհսաշ օլունմամասը լու. զերինէ, Պէրլին մուահէտէսի իգ. թիզասընճա տէվլէթի Ալիեէ վէ Եունան տէվլէթի միանէսինտէ պիր խաթթը հուտուտան թայէնի իչին թէվասիթ իթմէ.ք իւզրէ, Պէրլինտէ պուլունան տիւէր մու. ազզամա մուրախասարը իճթիմա իտիպ իթթիֆագը տրա իլէ իթթի. խաղ օլունան խաթթը հուտուտ, հիւ. քիւմէթը մանթպուտարընա թէպլիղ օլունարագ, գապինէթօլը թարա. ֆընան գապալ վէ թատտիգ զբ. ըինմասը իւզրինէ, տիֆերայի միւ. շարիէ.յհիւմատսի տէվլէթլէրի նա. մընա օլարագ, գարարը մէգբիւ. ըուն, ալէագատար օլան տէվլէթ. լէրէ թէպլիղի իլէ, թայէնի օլունան խաթթը հուտուտու դապալէ տա. վէթ իտիլմ.քլէրի տէրճ իտիլմիշ տիր։

Թէպլիղատը մէգբիւրէ.յի մու. հիմմէ.յի, Պաղբ Ալի, տիդգաթը. քեատիլ իլէ նազարը թէագիդաէն կէչիրմիշ, վէ Պէրլին ատանատէսինէ պէլ ապէրճէ վաղբ իմզա իտէն տիւէլը մուազզամա վէ միւթէհա. պէեէ, խուրտը նիեէթինի կէօս. թէրմէ.ք արզուսինի հիսս իլյէտիկի իլէ պէրատպէր տիւէլը միւշարիէ.յ. հիւմ նամընա օլարագ իտիլէն իշ պու տատվէթ, Պաղբ Ալիյի նէ կիպի պիր մէգբ.յի միւշքիլատ պուլուն. տուրտուզու հաղբընտա իլյահաթ իթատընա լիւզում կէօրիւեօր։

Ատալէթ ու հագդանիեէթլէ. րինէ վէ տէվլէթի Ալիէնին հուգու. ղը հիւքմանիսինէ ատա խալել կէ. թիրմէ.ք իսթէմէտի.քլէրինէ տայիր օլան իթիդատընա իթիմատէն, Պա. ղը Ալի նամընա օլարագ պէէան իթմէեէ մէմուր օլտուզում միւա. հաղաթը նազարը տիդգաթ վէ թէ. վէճճիւհ իլէ դապալ պուեուրա. ճաղընըզա հիչ պիր շիւպհէմ եօգ տուր։

Տէվլէթի Ալիեէ, Պէրլին ատանա. մէսինէ վաղբ իմզա իլյէտիլյ սբրա. տա, էբիրօս վէ Թէսալիատա Եու. նան հուտուտունուն թահսիհի թա. պիրի իլէ իրաեէ օլունան արզու. լէրինէ, Արնավուտլուգա այիտ մէ. վագը իլէ Թէսալիաեը քեատիլէն Եունանիսթանա թէրք իթմէ.ք հագ. գընտա տէվլէթլէր թարաֆընտան պիր թէ.քլիֆ վուգուտա կէլէճէկինի, վէ Բէնէ օվասընը ի.քի ճիհէթի իլէ պէրատպէր Եունանիսթանա, տէվլէթի մէղբիւրէնին նրոֆը գատար տրա. զինին իլավէսինէ խահիշ կէօսթէ. րիլէճէկինի ատա խաթրընա կէթիր. մէմիշ տիր։

Սիւֆէրայի միւշարիէ.յհիւմ թա. բաֆընտան վիրիլէն մէղբիւր նօթա. տա, տէվլէթի Ալիեէ իլէ Եունան տէվլէթի միանէսինտէ գավի վէ թէհաֆֆուզի պիր խաթթ իրաեէ իտէն Պէրլին գոնկրէսի 13ինճի ը. ըրթօգօրու մուճիպինճէ պիր խաթ. թը հուտուտուն թայէնին իչին, Պէրլին հէ.յէթը սիւֆէրասընը ադ տը իճթիմանտէ տէվլէթլէրի թա. բաֆընտան մէզանիեէթ վիրիրբիլ պէէան օլունմուշ իտի։

Ֆագաթ գապալինէ տավէթ օ. լունտուզու խաթթը հուտուտ, Պա. ղը Ալի քէնտիսինէ թատիւդ իտէն թարաֆճա շէրայիթի մէղբիւրէ.յի ճամի օրմատընը մաէթթէէսիֆ պէէանէ մէճպուր օրմուշ տուր։ Տիկէր պիր մէմէ.քէթտէն թէվֆիր հուտուտ իթմէ.ք ֆիքրի հիչ պիր վագբթատ տէվլէթի Ալիեէ իտնատ օրնամագ. հապպուրի պիր խաթթ գավի վէ թէհաֆֆուզինին իթթի. խաղը, պու կիպի էֆքեարա գապ. շը քէնտիսինի թէէմին իթմիշ օ. լուր։ Գոնֆէրանս թարաֆընտան Եունանիսթանա թէրք իտիլմէսի թատէպ օրնան մէվադի ատ.քէրիեէ, պախուտուս Մէչտա կիպի աշաղը Արնավուտլուգ իլէ իսթիրաթ իչին էհէմմիեէթի ատ.քէրիե.յի ֆեվդե. լատէսի օրան պիր թադբմ եէրլէրի Եունանիսթանա թէրք իտէճէ.ք օ. լուր իսէ, տէվլէթի Ալիեէ հուտուտ պօեունտա, վէ հուտուտ ճիվար եէրլէրտէ միւտաֆատաեա սալհ պիր մէվզը գալմանատաճագ տբը։

Օ պիր թարաֆտան տախի գոն. ֆէրանս էբիրօս թարաֆլարընտա Գալատտա օվասընը կիւզէրիկտահ իթ. թիխաղ իլյէտկյի հատտէ, Թէսալիա թարաֆընտա Բէնէ օվասընը իթթի. խաղ իլէ, խաթթը հուտուտու, օվանընն ճիհէթը ճէնուպիէսի է. թէ.քլէրինէ կէօթիրմէ.քտէ նէ պբրու հիւքմէթ օլտուզունու Պաղբ Ալի անլատամամբշ տբը։

Գոնֆէրանս թարաֆընտան թէ. քիֆ օլունան խաթթը հուտուտուն ճիհէթի տտ.քէրիէսի հագդընտա Պաղբ Ալի իշպու մուխթասար մի. թարատթ ու միւլահազատ իլէ իգ. թիֆա իտէր, ֆագաթ խաթթը հուտուտ բօլթիգա նազարընտան թէագիդ օլունտուզու հատտէ իճ. բատթընտա միւշքիլատը ազիմէեէ թէատիւֆ օլունարագ, Պաղբ Ալի. եէ գապալ օլունտատեաճագ պիր թադբմ ֆէտա.քեարլըգլարը թահ. միլ էյլէր։

Ֆիլհագբգա, Արնավուտլար, մէ. մալի.քի տէվլէթի Ալիէնին տպիր է. հալիսի միսիլու.ք քէնտիլէրինի տյրբ պիր միլէթ զանն էյլէտի.քլէրի, վէ էօթէտէն պէրու Եանանընը, տշա. ղբ Արնավուտլուզուն բայիթսիթբ օվմագ իթիդատընտա պուլունտուգ. լարը, վէ պունուն մուհաֆազասը իչին զայրէթ ու իդատատթը միւ. թէվալիեէ կէօսթէրտի.քլէրի հատ. տէ, տէվլէթի Ալիեէ, շէհրի մէղ. քիւրու նասրլ թէր.ք իտէպիր։

Էկէր Պաղբ Ալի, հէր ճիհէթլէ էհէմմիեէթի տէր.քեար օլան պէօյ. լէ պիր շէհրին թէր.քինէ ըիղա կէօս. թէրճէճ.ք օլսա, հիւքիւմէթի սէ. նիէնին օլալարատ.քի նուֆուզ ու հաքիմիեէթինի իիալ իտէճէ.ք պիր թադբմ գարբշբզլբգլար զու. հուր իտէճ.յի աշի.քեար տէյլի. մի տիր։ Քէնտի ճինուլէրինէ այիտ օլան տիկէր պաղբ եէրլէրինտէն, մէսէրա էքսէրիեէթի Իսլամ օլուպ քեափ. ֆէսի Արնավուտ պուլունան Զամբը էհալիսինի քէնտի վաթանլարընտան չըգարմադ Պաղբ Ալիճէ միմ.քի՞ն մի տիր։

Թէսալիա թարաֆընտա տախի Պաղբ Ալի միւշքիլատը վէխիմէեէ թէսատիւֆ իտէճէ.ք տիր։ Եէնի շէհիր դատապտընը խայլի էհա. լիսի պուլունտուզու հատտէ սէ.քէ. նէսինին իւչ ըուզու Իսլամ տբը. վէ էթրաֆը տախի պիր թադբմ Իսլամ դազա վէ նահիեէլերի պու. լունտուզու տէր.քեար տբը։

Էրբրանընը Իրլանդիան տէվլէթ. լերի թարաֆընտան Իրլանդիան պիր դրալբգ լեհինտէ պէէանը թէվճ. ճիհ վէ հիմմէթի օլունտուզու հաղ. տէ, խլրաֆեէթը քիւպէրա վէ ըիա. սէթը իսլամիե.յի հայիզ պուլունան զաթը հաղրէթի Փատիշահինին հի. մաեե.յի շահանէլերինի իսթիտատ ի. տէն էհալիյի մէվվէ.քէթտէն պաշդա սումամ էհլի Իսլամբն տատմի խաշ. նուտիսինի մուճիպ օլարագ, էհա. լիսի էտատէն Իսլամ օլան պէօյիւ.ք պիր շէհիրի ֆէտտա իթմէսի միւմ. քին օլապիլի՞ր մի։ Եէնի շէհիր թէր.ք օլունտուզու հատտէ էհալիյի Իս. լամիեէ հիճրէթ իտէճէ.ք տիր. նա. զբլբի Եունանիսթանտա պուլունան էհալիյի Իսլամիեէ հիճրէթ իթ. միշ օլուպ, շիմտի Խալբիտտէ անճագ օն գատար Իսլամ ֆա. միլեատը գալմբշ տբը. պու կիւնքի կիւն խայլի էհալիսի պուլունուպ մատմուր օլան պիր մէմէ.քէթ խա. բապ վէ բէրիշան օլաճագ տբը։ Տէվլէթի Ալիեէ վէ Եունանիսթան հուտուտունուն թահսիհի մէսէլէ. սինին ճիհէթի բօլթիգիսի տախի տուրէթի մախսուսէտէ միւհթաճը թէագիդ օլտուզու, գօնկրէտէ էն էվվէլ պու թէ.քլիֆի տերմիան ի. տէն Ֆրանսա պերլինճի մուրախա. ատ միւսիւ Վատինկթօնը մուսա. խարէն Ֆրանսա մէճլիսի վիւքէլա ըէ.յիսի, վէ խարիճիեէ նազբրբ սբ. ֆաթբ.յրա Եանեա շէհրի վէ Զամբը նահիէսի միւթէհանա օլարագ պիր խաթթը հուտուտուն դատրբլինի տէվլէթլէրէ թավսիեէ իթմիշ օ. մասբ.յրա աշի.քեար կէօրիւնմէ.քտ տիր։ Միւսիւ Վատինկթօնուն, Եան. եա շէհրի իլէ Զամբը նահիէսինի խթիանա իթմէսի, Արնավուտլարին մուդավէմէթը մալիմէ.յինտէն զու. հուր խտճէ.ք գարբշբզլբգլարընա. զարբը միւթալատա ատմասընա մէպ. նի խտի։

Տիւէլի սայրէնին տախի պու խուտուտտա, միւսիւ Վատինկթն իլէ հէմէֆքեար պուլունաճագլա. բընը, վէ էհալիյի Իսլամիէնին ըի. զարարը խիլաֆընտա օլարագ մէմա. լի.քի Եունանիսթանա իթթիհագլարընա տիւէլի ֆէխիմէնին մուվաֆագաթ իթմէեէճէ.քլէրինի Պաղբ Ալի պի. հագդ իտմտա խտէր. պա խուտուտ. ղի.քը օլունան մահալլէրտէ էհալիի Իսլամիեէ քէօրէթ իւզրէ պուլուն. տուզունան, Եունանիսթանա լու. հագլարը մուճիպի մուխթասարա վէ շարիշ տիր։

Միւթալատթը մէգբիւրէ.յի զաթը սէֆիրանէլէրինէ պէէանլէ, տիւէլի միւթէհապէեէ հիւքմէթէն Պաղբ Ալիեէն անլէր իլէ պիլ իթթիֆագ պու մէսէլէ.յի շահանը խօշնուտի սուրէթտէ վէ գաթիէն թէվլիեէ իչին, Եունան հիւքիւմէթինէ պա. ղը միւատատաթ իթատընա մէ.յեալ օլսուզունու տախի իֆատէեէ մէ. զուն պուլունտուզումու պէէան. տէրիմ։

Տիկէր թարաֆտան, տէվլէթլէր սաղթանաթը Սէնիէնին հուգուգու հիւքմանիսինի գաթան ինքեար իթմէտի.քլէրինտէն, հիսսիեաթը հագդանիեէթ բէրվէրտանէլէրինէ էմ. նիեէթլէ, Դարատաղ վէ Սբրպիա հուտուտունուն թէսվիեէսինտէ օլ. տուզու կիպի, Եունան հուտուտու. նուն թախթիթի գաթիսինտէ տա. խի տէվլէթի Ալիէնին իչթիրագընա հագդը սարիհի պուլունտուզու թատատիգ օլունաճագը, վէ Եանեա վէ Եէնիչէհիր վէ Մէչօվա իլէ էֆ. էբրիեէթը էհալիսի Իսլամ պուլու. նան պաղբ մահէլլէրին մուհաֆա. զասը խուտուտունտա տէվլէթի Ա. լիէնին իսարէ լիւզում կէօրմէսի սէպհպլէրինին թագտիր օլունաճա. ղը մէմուլ տուր։

Իշպու թահրիրաթտա միանէրին միւթալատաթը, զաթը սաբլանէլէ. րինին մէնտուպ օլտուզու տէվլէթ թարաֆընտան խայրխահանէ սու. ըէթտէ նազարը իթթիսարա ալընա. ճաղընա տայիր պէէանը իւմիտ իլէ պէրատպէր կէրէ.ք խաթթը հուտու. տուն գաթիէթի, վէ կէրէ.ք պու. մէսէլէեէ այիտ օլուպ ի.քինճի տէ. րէճճէտ պուլունան մէվատտաբ սա. յիրէ իւզրինէ ճէրբեան իտէճէ.ք միւզաքերաթը թէսհիլ իչին Տէրի. սատատթտէ մուգիմ սէֆիրլէրինէ, Պաղբ Ալի իլէ մուվաֆագաթը էֆ. քեարա մէզունիեէթ իթմա օլունմագ իւզրէ, զաթը սէֆիրանէլէրի վա. սբթասը.յրա տիւէլի միւթէվասբթա. եա բրիճաեա, տէվլէթի մաթպուատ ճանիպինտէն մէմուր օլտուզումու պէէան իտէրիմ։

ԱՊԷՏԻՆ

ՍԲՐ Ո. ԼՕՍԸՆ ՎԻ ՀԱՑԼԱՐ

Ալաֆրանկա յուլիս 23 թարիխի. լէ Լօնտրա մէպուսան մէճլիսինտէ Հայլար Հաղբընտա իճրայի մի. զաքերաթ օլունմասը միանատպէ. թիլլէ, աղատան սբբ Ո. Լօսը. նըն իրատ իթտիկի պիր նութգատ, Հայլար իչին, «տիւնեանքն էն գի. եատէ էօբէնէրէ տիրլէր» (քի պիզ հիլլէ.քեար թէրճէմէ իթմիշ իտի.ք) տէտիկինի կէչէնտէ եազմբշ իտի.ք Պու լուզէթ իւզրինէ, էլեէվմ Լօնտրատա ատքին օլան Կարագեա էֆէնտի Յակոբեան իլէ մէպուսու միւմատիլ.յհ միհանէսինտէ մուսա. պէրաթ ճէրբեան իթմիշ օլմաղլէ, սբբ Լօսընն, էֆէնտիի միւմատիլ.յ

հին եաղոբղը պիր մէքթուպու-նա գարչըլըգ չու աթիտէքի ճէ-վաշնամէյի եաղմըշ տըր։

«Մէպուսան դամարասը,
26 յուլիս 1880։

«Ազիզիմ միսիս,

«Մէքթուպունուզա ճէվապ օլ-րագ, թարաֆը ալինիզէ պէեան ի-տէրիմ քի, էրմէնիլէրին չէօհրէթի-նէ տայիր իֆատէ իթմիշ օլուզում միւթալաա, էրմէնիլէրին տայիմա քէնտի ուժուր ու մէսալիհի զաթի-եէլէրինտէ, պիզզաթ քէնտի մէն-ֆաաթլարը, վէ պիր ազ սա մուա-մելէ իթտիքլէրի էֆրատըն մազար-ըթը եօղունտա իպրաշ իտէկէլ-տիքլէրի հէյրէ քարըլըգա միւթէալ-լիգ օլարագ իտիլէն միւքեալէմէ-լերտէ չօղ տէֆա իշիթմիշ օլտու-զում, վէ ֆիլվագը պիր տարալը մէսէլ հիւքմունէ կիրմիշ օլան սէօզլէր իւզէրինէ պինա իտիլմիշ իտի։ Պունունպա պէրապէր, անլէ-րին (եանի էրմէնիլէրին) ուսուլ ու ատաթլարը հագդընտա մալիւմա-թը չախտիեէմ օլմատըղընը տա ի-լավէ իյլէմիշ իտիմ։ Մէգքիւր իֆատէմտէն սոլայը միւթէեսիր օլտուզունուզա էսէֆ իտէրիմ, վէ ֆիլվագը, էկէր, իշիմիզատէ իսքեան իթմէքտէ օլան էրմէնի միլլէթի էֆ-բատընտան պիր ճենՆԷԼՄԷՆ, մէգ-քիր իֆատէտէն միւթէեսիր օլա-ճաղընը խաեալ իթտէ իտիմ, ո միւթալաաեը իթմէզ իտիմ, վէ հիչ չիպհէմ եօգ տուր քի, միլլէթի մէրգումէնին է քսէր էֆրատը, իշ-լերինտէ իսքեան իտէկէլտիքլէրի ինկիլիզէր գատար իյլի զաթլար տըրլար։

«Պէնատէյի միւթինիզ
«Ռ-ուֆէրէ Լօսը»

Յակոբեան էֆէնտի, մէգքիր ճէվապնամէյի ալաղ իթտիկինի պիր-տիրտիքտէն սոնրա, քէնտի մէք-թուպու, Ինկիլթէրրատա մուգիմ Հայ թիւճարընը, ահվալին միւ-սատէ իտէհէկի տէրէճէտէ խոշ-նուտ գըլաճաղընը պէեան իթմիշ, վէ շու վէճհ իլէ տէվամ իյլէմիշ տըր։

«Շու գատար քի, մէ քթուպու-նուզուն էսասը մատատէի հագդը-ատա պաղը միւթալաթի պէեանընա միւսատէնիզէ միւսարատթ իտէ-րիմ։ Ինկիլթէրրատա հալը հագդը ֆըրդաաընը շէօհրէթշուար ըէյլսի օլան զաթ, քէնտի վաթանտաշլարը թարաֆընտան ֆիլիթեէքեարլըգ, հիյ-լէպազլըգ վէ գալլաշըլըգը ասը մա-գամընտա ատտ օլունտուզու թագ-տիրատէ, կէրէք Ինկիլթէրրատա վէ կէրէք մէմալիքի էճնէպիեէտ, էն չէտիտ տիշմէնլէրի թարաֆընտան պիլէ, քէնտիսինէ ասլա «գոնտրել» իտի վէրիլմէմիշ տիր։ — Մէգքիր քէլիմէ ալշաղլըգ քէլիմէսինէ մուա-տիլ տիր։ Ապէրտէէնտէ ուզուն միւատէթ իգամէթիմ էնտուսընտա, շէհրի մէգքիրատէ եալընըզ պիր նէ-ֆէր պիլէ եէհուտի իսքեան իթմէ-տիկինի խապէր ալուրմ, վէ հէր նէ գատար մուախտարէն պաղը եէհու-տի թիւճճար, մէգքիր շէհիրտէ թէէսսիս իթմէքլիկի թէճրիպէ իթ-միշլէր իսէ տէ, եէրլիլէրին ֆէվգէ-լատէ հիյլէքարլըգը սէպէպսիզտէն, մահէլի մէգքիրու թէրք իթմէք-լիկէ մէճպուր օլմուշլար տըր, վէ լաքին, Ինկիլթէրրա տէվզէթինէ, շունճա մէշհուր ադքէրի վէ միլքի մէէմուրլար եէթիշտիրիպ, Սգօշա-լը նամընա քիրրէյի ալդըն պիլ ճիւմլէ գըթալարընտա հիւքմէթ իթ-տիկիմ օլան Ապէրտէէնիլէրէ ատ-լա վէ հիչ պիր տէրէճէտէ էօէն խա-մի վէրիլմէմիշ տիր։

«Հէր շէյէ ինանան պաղը պու-տալարընն սիզէ զանն իթտիրտիք-լէրի իւզրէ, էրմէնիլէրին պու տէ-ւլէճ հիյլէքար վէ քէնտի մէնա-ֆիյլի զամիյէլէրինէ պու մէրթէպէ մուգայեէտ օլուպ օլմատըղընը պիլմէք մէսէլէսինէ կէլինճէ, միւ-սատէնիզլէ չունու սիզէ պէեան ի-տէրիմ քի, էկէրչի էրմէնիլէր, քէն-տիլէրինէ խանատ խալէն տէրեճէտէ հիյլէքարլըգա, վէ մէնա ֆիյլի զա-թիեէլէրի պաղընտա օլ մէրթէպէ սայ ու իհթիմամա մալիք օլսա խոշ-լէր, քէնտիլէրի իշին պիր վազիեէ-թի միւնֆէրիտէ իհատա իտէկէլմիշ օլուզլարը Հինտիսթան կիպի պիր միլքատ, Ինկիլիզէրտէն միւրէք-քէպ օլան պիր էնտաֆա պիր ատագ պիլէ թօբրագ ալտըրմագլըգա միւ-սատատ իթմէզ իտիլէր։ Պունտան տա գաթինատաղար, անլէրին էն մէշհուր թանճիրլերինտէն պիրի, 1717 տէ Ինկիլիզէր լէհինտէ Մօղոլ քէպիր-տէն պիր ֆէրման իսթիհսաալ իտէ-մէզ, վէ հագդըյա Ինկիլթէրրա տէվզէթինին էն բարլագ ճէվհէրի մագամընտա ատտ օլունան, վէ լա-քին նէթիճէյի ախիրէսի, Ինկիլիզ-լերին հատէտ վէ բէգապէթտէն վէ էլտէ իթտիքլէրի իսթիեազը մա-սուստան տօղայը մէմլէքէթտէ էր-մէնիլէրին մուճիպի մահվը օլան պիր իսթէրաթ օրլուզուն էտասընը վաղ իյլէեէմէզ իտի։ Էկէր էրմէնիլէր, էվրօպատա վէ Ասիատա թիւճճար վէ պանքէր սէֆաթը յա պիւրիւ-պիր իթիպար գազանմըշլար իսէ, սէպէպլի, ալէրումում հիյլէքեար (գօգէն) օյմաեըգ, էհլինամուս օլ մալարը տըր։»

Յակոբեան էֆէնտի, մուխապէ-բաթը նէշրի իչին սըր Ուիլֆրիտ Լօսընտան միւսատատ թալեպ իթ-տիկինտէ, միւմայիլյհ, մուխա-պէրաթը մէզպուրէնին նէշրինէ է-ֆէնտիի միւմայիլյհին սէրպէսթ օլ-տուզունու պէեան, վէ շու եօլտա խաթմը քէլամ իյլէմիշ տիր։

«Էկէրչի մէքթուպում վաթան-տաշլարընը խոշնուտ դըլար իսէ, քէնտիմի պիեատէսիյլէ մէտուտ ատտ իտէհէյիմ, զիրա, հագդաթը հայատ, մէքթուպումուն կէօնտէ-բիլմէսինի թատիպ իտէն իչ կիւն զարֆընտա ալաբըրմ մալիւմաթ-տան, էրմէնիլէրտէ, տիկէր հէր միլէթտէ օլան հիյլէքեարլարտան-ը հիյլէքեար պուլունտուզունու-զանն իթմէկէ պաշլամընը տըր։»

Հայլարը վէ ատալէթի սէվկն միսիս Զէսքն նամընտա պիր Ինկի-լիզ, միւմայիլյհ միսիս Լօսընա պիր մէքթուպ եազարագ, էրմէնի-լերէ օ կիպի պիր իսիմ վիրմէք պէօյիւք հագդըրընը օլտուզունու անլամմընը, վէ Սըր Լօսըն անինտէ մէգքիր մէքթուպա պիր ճէվապ եազարագ, վէ պիր սուրէթինի տէ Ցէյլի Նիուս դազէթասընա տէրճ իտէրէք սէօզիւնիւ կէրի ալմընը։

Միսիս Լօսընըն մէքթուպու-մաէլինի պէր վէճհի զիյր պէեան ի-տէրէզ։

«Միսիս Զէսքն,

«Պիր մէքթուպունուզու ալաբամ, պունատա պիր դաչ միւթէպէր էր-մէնի թիւճճարընընը, կէչէն ճիւմատա կիւնիւ, էրմէնիլէրին թատպիսը հագդընտա իշլիթմիկիմ սէօզլէրի տէրիսամընը իյլէտիկիմ սէօզլէրի ալաբամ, ազ-զըմտան գաչան օլ միւնասէպէթսիզ լուզլիմտէն ինճինմիշ օլատուզարընը պիլտիրիրեօրտունուզ։ Բասի կէլա ազզըմտան չըգան պիր սէօզլէ, եօյլէ պիր էֆքեարա սէպէպլիեէթ վիրուզմի քի, սալօնարատա կիտէլիմ, լաքին տէհլիզէ գատար պէ՞նա բիֆագամի իթմէնէ հաճէթ եօք տուր։

Պէօյլէճէ պարան իլէ Կուլ հալընը օտաեը թէրք իթտիլէր։ Պունարը իզահիհամ իշլիտէ անճագ պիր գաչ ատամ պիրլիքտէ եիւրիւմիշ իքէն, պիրտէն պիրէ գըրմըզը էվին ատ-հիպէսի բէֆիգինտէն այրըլըպ, նա-պէտտա օլատ, պիր ազ սոնրա, Օթմէլ տիւ Տիապլընը թէրք իթտի։

32

ԳԸՐՄԸԶԸ ԷՎ

Բէրին, քէնտի էլպիսէսինի կիզլէ-մէքտէ օլան սիեահ տօմինօ իլէ պիրլունմիշ օլարագ, Օթմէլ տիւ Տիապլընատա տիշարը չըգտըգատան սոնրա, ոօլ թարաֆա տէմնէճէք վէ Սէն-Միշէլ մէյատանընա տօղրու միւ-թէվէճճիհ պաճագ եէրտէ, սաղ թարաֆա տօղրու կիթմէկէ պաշլա-տը, վէ օթմէյին գանատիլէր իլէ թէզ-ենին իտիրմիշ օլան բարմագլըգընատան թագրիպա իքի եիւզ ատամ իլէր-լէմիշ իքէն, Բէրժանընը, Մօրալէ-սին վէ Մալօնան պատրուսմարատա զուհուրա կէլէն ատէհշէթլի կիճէտէ կիրմիշ օլատուգլարընը կէօրմիւշ օլ-ատուզումուզ պաղչէ տիվարընընն ա-բատընտա օեուրմուշ օլան քիւչիւք գաբանատն եագընընտա, քիրալըգ պիր սէտատա պէ.բլէմէ.քտէ օլատ-զունու կէօրտի։ Մէգքիր սէտատ-ուզլի քի, սալօնարատա կիտէլիմ, լաքին տէհլիզէ գատար պէ՞նա բի-ֆագամի իթմէնէ հաճէթ եօք տուր։

Պէօյլէճէ պարան իլէ Կուլ հալընը օտաեը թէրք իթտիլէր։ Պունարը իզահիհամ իշլիտէ անճագ պիր գաչ ատամ պիրլիքտէ եիւրիւմիշ իքէն, պիրտէն պիրէ գըրմըզը էվին ատ-հիպէսի բէֆիգինտէն այրըլըպ, նա-պէտտա օլատ, պիր ազ սոնրա, Օթմէլ տիւ Տիապլընը թէրք իթտի։

Պէնատէ մէգքիրատն իսթ գաթբ, ապանօզատան մամուլ պիր մատա իւ-զերինտէ գանուրմուշ օլան քիւչիւք պիր լամպանընն ճիւպի բըրըգյա թէն-վիր իտիրմիշ իտի, վէ արագ ֆիւ-բրիթէր, մատամատընն ատաէթինտէ տէկնին պէ.բլէմէ.քտէ իշլին, մէգքիր թարաֆընտան էմր ատրմըշ իքէն, մա-լիւմիւրզ օլան պիր գօրթուդու ատատալէտ տէրատինտէ տէրին վէ սաբին պիր ույգատա տատրմըշ իտի։ Մէրգում պու հարտէ նէ՞ գաբու աշբյատընը, վէ նէ՞ տէ Բէրինին քէնտիսինէ եագլաշաբընը իշլիթտի։

—Ֆի՛.բրիթէր, տէտի Կուլ, սէրթ վէ եիւքսէ.ք պիր սէտա իլէ։

—Էֆէ՛նտիմ, տէեու ճէվապ վիր-տի արագ խըզմէթ.քատը, պիրտէն պիրէ ուեանըգ, շաչկէն կիպի պաղ-մագտա օյան կէօզլէրինի եումա-բաղ։

Ցէ.յլի Նիուս զազէթասը, ատ-նանմանընն գօմանատաքնա տայիր օ-լան թէլէկրաֆնամէ.յի տիթիլի նէշր իտիեօր։

Ս. Բէթրսպուրկ, 27 յուլիս

Օսմանը սուլթանատա նիւմայիշի պահրի իճրա իտէճէ.ք օլան միւս-թէլիթ տօնանմանատա ամիրալ Սէյ-մուր պաշ գօմանատան, վէ պիր Ֆը-բրանսըզ զապիթի տէ իւքինճի գօ-մանատան նասպ իտիլմէսի թէ.ղլիֆ օլունմագատա օլատուլու Հավատիսի Ս. Բէթրսպուրիատա հիւանի սուրէթ-տէ գապուլ օլունուպ, պու կիւնէ գատար պագը գալան իթթիֆագա խալէլ կէթիրմէեէճէ.ք տիր։ Իսմի մէմուլ տուր քի Էրբօբա սուլհ ու սալահը պօղուլմագընը մագսէտ հասըլ օլաճագ տըր։

Սէն Բէթրսպուրիան պէօյիւք ատալիէլէրինտէ ումումէն գապուլ օլունան է.ֆ.քեար պու մէր.քէզատէ տիր։

Բոմա, 28 յուլիս

Բարա հագդէթլերի, Եունանա թէրք օլունաճագ մահէլլէրատէ պու-լունան գաթօլի.քլէրին մէնատիֆինէ այիտ մէսալիհի հալը ու թէսալիեէ իչին միսիս Մարանկոնու ղէռատէթ թարֆը.յա տօղրուատան տօղրու Եու-նանիստան իլէ մուխապէրաթա կի-բիշէճէ.ք տիր։

Վիէննա, 28 յուլիս

Օսմանը սուլթանատա նիւմայիշի պահրի իճրա իտէճէ.ք օլան միւս-թէլիթ տօնանմանընն գօմանատաք մէսէլէսինատէ, պու կիւնէ գատար գապուլ օլունմուշ օլան գարտէնին թէր.ք օլունմաճագը միւհթէմէլ տիր։ Մէգքիր գարտէ ահ.քեատընն-ճա, պիր չօղ տէվլէթլերին սէֆի-նէլէրի պիր արատա կէլիպ պիր տա-նանմա թէշբիկ իյլէտի.քլէրինատէ, իշպու տանանմանընն գօմանատաք, միւխթէլիֆ գօմանատանլարընն իշլին-տէ գուտէմիրինտէ վէ էն եիւ.քսէ.ք ըիւթպէ.յի հայրը օլանա վիրիլիր։ Պինապէրին, տիւէլի մուազզամա-նընն տօնանմասը, էն գուտէմլի վէ էն էսքի ըիւթպէ.յի հայրը օլան գօմանատանընն թահթը գօմանատաք-նա վաղ օլունաճագ տըր։

ԿԻՃԷ ՍՈՒԼԹԱՆԸ

(186)

—

—Նիւպհէսիզ, հէմ շու մէգատար ագչէ, Սիմէօզ ֆամիլեասընընն վա-ըիտաթընա եագընն պիր մէպլաղ տըր, տէ.յի՞լ մի։ Իսմի սէնին զէվ-ճէն, բէտէր ու վալիտէսինատէն մի-լատա գօնաճագ տըր, սէն տէ զէվ-ճէնտէն միրատա գօնաճագընն։

Կիւ.ք տիթրէեէրէ.ք,

—Նէ՞ գատար ճինատէթ, տէտի եավաշ սէտա իլէ։

—Նէ՞ չարէ, լաղմ՞ տըր։ Պուն-տան գաթինագար, սէն հիչ պիր ճինատէթ իճրասը հագդընտա թէ-ըէտատա իթմէ.քլիկէ պըշմամըշ-սընն խաթըրընա կէթիր պիր քէրրէ, մարքի տը Լա Թուր–Լանտրէյի, գօնթ տը Ժիւսադը, միւրազիմ Պօտրիի, վէ Բընէ տը Բրէեսիւ։

—Պիլմէզսին քի, տէտի, Բէր-ժան, Բէրինին քէլամընը գաթթ ի-տէրէ.ք, վէ սաչլարը սօղուգ պիր թէր իլէ բուլանարագ, պիրմէզսին քի, էօմրիւ զանն իթտիկիմ Բընէ տը Բրէօ հաեաթատա տըր, վէ պու կիճէ սիեահ թէօվպէ.քեար էլպի-սէոլ կէյնմիշ օլատուղու հարտէ, պուրատա պուլունմագատա իտի։ Մէրգում հէր շէյի պիրմէ.քտէ վէ քէշֆ իթմէ.քտէ տիր։ Հաթթա Դարմէնէ, «Սիզ ասա Ժան տը Սի-մէօզ տէ.յլսինիզ» տէմիշ։

—Օլ ֆամիլեա իլէ գաթը միւ-նասէպաթ իթմէ.ք իչին, պունատան սահա ալէա նէ՞ սէպէպ օլապիլիր։ Մարքի տը Բրէօնին սէօզլէրի սա-տէճէ շիւպհէ օլապիլիր, շիւպհէ իլէ տէ հիչ պիր շէյ իսպաթ օլու-նամազ։ Պունատան պաշգա, մատամ քի սէն մէրգումու անճագ թէ.ք-միլ էօլտիւրմէմէ.ք չօրաղընընտա պուլունմուշսուն, պու հարտէ քէն-տիսինատէն պիւսպիթիւն գաբ-թուրմագլըգընն չարէսինի մուախտա-բէն պիրլիքտէ տիշինիրիւզ։ Իմ-տի ալ շու իքի շիշէ.յի։ տէրուն-տէ գան կիպի գըրմըզը պիր բուհ պուլունան շու շիշէ, սաթթէ Ժանը էօքսիւզ պրագմագլըգա քիֆաեէթ իտէճէ.ք տիր։ Տիկէրի քի, տէրու-նինտէ բէնկիզ պիր բուհ պուլուն-մագատա տըր, սէնին զէվճէն օլ-մագլըգըմը մէնն իյլէեէն պիրիճի.ք էնկէլի օրթատան գաբաբրաճագ տըր։ Պունարատա.քի բուհլարընն մըդ-ատարը սանաթ իւզրէ թէրթիպ օ-լունմուշ տուր։ Շէօյլէ քի իքի այա գատար տիւգ վէ տիւշէս վէֆատ իտէճէ.ք տիրլէր, վէ պիր այ սոնրա Դարմէն, հիչ պիր ճէֆա չէ.ք-մէ.քտիզին ֆէվթ օլաճագ տըր։ Օլ մագթի սէն սէրպէսթ վէ զէնկին օլաճագընն, վէ իչ այ եաս թուտ-մագլըգ պէլ պէլ քիֆաեէթ իտէ-ճէ.ք տիր, վէ ալթը այ սոնրա եէ-նի պիր մատամ պարան տը Բէր-ժան, Օթմէլ տիւ Տիապլընա կիրէճէ.ք տիր։

—Էյ Ժան, եանի հագդգի օ-լան Ժան նէ՞ օլաճագ տըր։

—Ադտը իպոտիճընընը կիւնիւ, եանի սէնին իսմինի վէ իւնվանընը պատա վիրէն բէտմի այլնատէն պիր սատթ սօնրա, Ժանատան վէսվէսէ իթմէկէ հիչ պիր սէպէպին դալ-մաեաճագ տըր, վէ օ պէնիմ տիւ-եիւնիմինն հէտիեէսի օլաճագ տըր։ Նա՞սըլ, ուեուշատ՞ագ մու։

—Նէ՞ չարէ, ուեուշմագլըգըմ լաղմ՞ տըր։

—Նէ՞ վագթի իչէ պաշլաճա-ճագսընն։

—Եարընատան իթիպարէն։

—Լաքին սադընն շիշէլերի շա-շըրմսեատաքն, զիրա էկէր պիր եան-լըգլըգ իտէր իսէն, հագդըմըզատա բէ.ք մուզիրը օլուր։

—Եանըլմագլըգըմըն իհթիմալի եօք տուր։ Գըրմըզը շիշէ տիւգ վէ տիւշէս իչին, պէեաղ շիշէ տէ Գար-մէն իչին տիր, տէ.յի՞լ մի։

—Էվվէթ։

Պու սէօզլէրատէն սոնրա, Բէրին մատ.քէսինի եիւզիւնէ գօյտու, վէ պարօնուն միւսաֆիրլէրինատէն պի-ըիսինին հալընը օատատա ունութ-մուշ օլատուզու սիեահ պիր տօմինօ իլէ կիզ.էնտի, վէ սոնրա, նուր հարֆլար իլէ եազընընտա լուղէթի շիատէթլէ թէլաֆֆուզ իտէրէ.ք։

—Հա՛յտէ, պէնիմ սէվկիւլիւ Ն-ըաբ, տէտի, թէրթիպատը միւ-քէմմէլէսի սէնին պատիյի շէրէֆին օլան զիյնէթէ եեինէ սէնի իեատէ իյ-լեեեիմ։ Իմտի գօյմուզունու պանա ուզալմ քի, սալօնարատա կիտէլիմ, լաքին տէհլիզէ գատար պէ՞նա բի-ֆագամի իթմէնէ հաճէթ եօք տուր։

Պէօյլէճէ պարան իլէ Կուլ հալընը օատաեը թէրք իթտիլէր։ Պունարը իզահիհամ իշլիտէ անճագ պիր գաչ ատամ պիրլիքտէ եիւրիւմիշ իքէն, պիրտէն պիրէ գըրմըզը էվին ատ-հիպէսի բէֆիգինտէն այրըլըպ, նա-պէտտա օլատ, պիր ազ սոնրա, Օթմէլ տիւ Տիապլընը թէրք իթտի։

Սոնրասատա իլէ կէլէն Էրբօբա դա-զէթալարընտա կէօրիւլէն թէլէկ-րաֆնամէլէր տիր։

Պէրլին, 27 յուլիս

Պուրատա էյի մալիւմաթ ալան տայիրէլէրտէ բիվաեէթ օլունտու-զունա կէօրէ, Պապը Ալի ալէյհին-ատ իթթիֆաղ օլունաճագ խաթթը հարէ.քէթ հագդընտա տէվզէթլէր պէյնիտէ օլան իթթիֆագ հէր ճիհէթճէ պագը տըր։ Իթթիլաֆը ումումիեէ խալէլ կէլմէմէ.ք վէ իթ-թիֆաղ օլունաճագ հէր կէօնտա գա-բար ալթը տէվլէթտէն թատտիգ օլունմագ էչին Ալմանեա հիւքիւ-մէ.յի էլինտէն կէլէն զայրէթի տի-բիրզ իթմէեէճէ.ք տիր։

Վիէննատան, յուլիս 28 թարիխի իլէ Թրաբզոն զազէթասընա ամիտէ.քի թէլէկրաֆնամէ.ք էշիտէ օլունմուշ տուր։

Մութթէհատա իւլ մէալ նօթաեա Պապը Ալի ճանիպինտէն իթա պույ-ըուրան ճէվապ, տիւն Իսթանպոլատա մուգիմ ալթը տէվլէթ սիֆիրաբ-նա թէպլիմ օլունտու։

Պուրանընն ըէմի տայիրէլէրինտէ նօթանընն թէ.ք.վիլ սուրէթի ախղ օլունանա գատար գանէթ իհթիրազ իւզրէ հարէ.քէթ օլունաճագ տըր։ Շունու տախի սիզէ սուրէթի գա-վիեատ պէեան իտէպիրիմ.քի Պա-պը Ալի քէնտի ճէվապընատա, նէ-նիտէն պիր թագըմ էնկէլլէր չըգա-ուզամ քի, սալօնարատա կիտէլիմ, լաքին տէհլիզէ գատար պէ՞նա բի-ֆագամի իթմէնէ հաճէթ եօք տուր։

Պէօյլէճէ պարան իլէ Կուլ հալընը օատաեը թէրք իթտիլէր։ Պունարը իզահիհամ իշլիտէ անճագ պիր գաչ ատամ պիրլիքտէ եիւրիւմիշ իքէն, պիրտէն պիրէ գըրմըզը էվին ատ-հիպէսի բէֆիգինտէն այրըլըպ, նա-պէտտա օլատ, պիր ազ սոնրա, Օթմէլ տիւ Տիապլընը թէրք իթտի։

Բէրին, քէնտի էլպիսէսինի կիզլէ-մէքտէ օլան սիեահ տօմինօ իլէ պիրլունմիշ օլարագ, Օթմէլ տիւ Տիապլընատա տիշարը չըգտըգատան սոնրա, ոօլ թարաֆա տէմնէճէք վէ Սէն-Միշէլ մէյատանընա տօղրու միւ-թէվէճճիհ պաճագ եէրտէ, սաղ թարաֆա տօղրու կիթմէկէ պաշլա-տը, վէ օթմէյին գանատիլէր իլէ թէզ-ենին իտիրմիշ օլան բարմագլըգընատան թագրիպա իքի եիւզ ատամ իլէր-լէմիշ իքէն, Բէրժանընը, Մօրալէ-սին վէ Մալօնան պատրուսմարատա զուհուրա կէլէն ատէհշէթլի կիճէտէ կիրմիշ օլատուգլարընը կէօրմիւշ օլ-ատուզումուզ պաղչէ տիվարընընն ա-բատընտա օեուրմուշ օլան քիւչիւք գաբանատն եագընընտա, քիրալըգ պիր սէտատա պէ.բլէմէ.քտէ օլատ-զունու կէօրտի։ Մէգքիր սէտատ-ընն համալարը թէճկէրէլերի իւ-զերինտէ ուեումագատա իտիլէր։ Բէ-րին մէգքիր սէտատա օթուրուպ, համինարատա տախի, քէնտիսինի նէ-րէտէն ատրըլար իսէ, եինէ օրատա կէօթիրմէլերինի էմր իլէտի։

Թագրիպա իչ չարէ.ք սոնրա, Կուլ էսթուֆատա նամատաղ սօգաղընն ուճունատա սէտատատան աչաղը էն-տի, վէ ատրագատան քիմէսնէ կէ-լիպ կէմէտիկինէ թէէմին օլմագ ի-չին, պիր գաչ տէֆտար արատընա ամիճը նատաբ իյլէտի.քտէն սոնրա, դըրմըզը էվին կիզլի դաբուսատնա վատըլ օլատու։

Պինատը մէգքիրատն իսթ գաթբ, ապանօզատան մամուլ պիր մատա իւ-զերինէ գօնուրմուշ օլան քիւչիւք պիր լամպանընն ճիւպի բըրըգյա թէն-վիր իտիրմիշ իտի, վէ արագ ֆիւ-բրիթէր, մատամատընն ատաէթինէ տէկնին պէ.բլէմէ.ք իշլին, մէգքիր թարաֆընտան էմր ատրմըշ իքէն, մա-լիւմիւրզ օլան պիր գօրթուդու ատատալէտ տէրատինտէ տէրին վէ սաբին պիր ույգատա տատրմըշ իտի։ Մէրգում պու հարտէ նէ՞ գաբու աշբյատընը, վէ նէ՞ տէ Բէրինին քէնտիսինի եագլաշաբընը իշլիթտի։

—Ֆի՛.բրիթէր, տէտի Կուլ, սէրթ վէ եիւքսէ.ք պիր սէտա իլէ։

—Էֆէ՛նտիմ, տէեու ճէվապ վիր-տի արագ խըզմէթ.քատը, պիրտէն պիրէ ուեանըգ, շաչկէն կիպի պաղ-մագտա օյան կէօզլէրինի եումա-բաղ։

ԻԼԱՆԱԹ

Քիւրիւք օղու հաճի Եօրկաքինին իքինճի մահքէմէյի Թիճարէթ իլամը,լա Եուվան զիմմէթինտէ ա-ղանագը օլան մէպալիղին թէսվիեսի իչին, մէրգում Եուվանին միւ-թէսարրըֆ օղուղու Ա.յա Սոֆիա-եր քէպիր վագֆքնատան Սուլթան Մէհէմմէտտէ Ահմ-բաղարբնտա Աչ-ճը պաչը սօգայընտա վագը 20 մէ 22 մէ 24 նիւմէրօղարը,լա մուրագ-գամ պիր պապ թիւթիւնճիւ մէ պիր պապ թէրզի տիւքքանարը,յ-լա պիր գրմա պօտրամ արատը, մահքէմէյի Թիճարէթ իճրա տայի-բէսի մարիֆէթիյլէ ֆիրուսթ օղու-նաճաղընտան, թարիխ օլանարը տայիրէյի մէկչիւրէնէ միւրաճա-ատ իմմէլէրի իլան օղունուր։

3—3

ԻԼԱՆ

Պու կիւնքի նիւսխէսիզին տէօրտիւն-հիւ սահիֆէսինտէ, Համպուրկ բիանգո սունուն 4 ինճի սէրիյինին իլանընը տէրճ իթմէքտիր։ Մէղքիւր բիանգոնը գու-բրասը ալաֆրանկա օգոստոս 18 տէ պուշ-լսեաճագ տը.բ. պիրինճի իգրամիէլերի, 500,000, 312,000, 187,500, 125,000, 75,000, 62,500, 100,000, ֆրանգ օ-ղուպ, ճէման 33,200 պիլէթ գազանա-ճագ տրբ։ Համպուրկ հիւ-քիւմէթինին իչ պու բիանգոնա քէֆիլէթ իթմէսի, բի-անգոնուն մագսուրէթինի կէօսթէրիր։ Համպուրկտա մուգիմ իղէնթայ վէ գումբ-պանգասը, պիլէթլերի սաթմաճա մէմուր տուր։

ՖՐԱՆՍԸԶ ՎԱԲՕՐ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ Մ. ԲԱԳԻԼ ԷՆԷ Վէ ԳՈՒՄԲ.

Մարսիլեա իլէ Բօթի պէյնինտէ նիզա մընտա վաբօր իշլէթտիրիր։ Վաբօրլար 15 կիւնտէ պիր Մարսիլեատան հարէքէթ իթմէք իչին Մարսիլեատան կէլիրլեր վէ հէր ան պէյ կիւնտէ Զար էնպէկ կիւլերի իս-թանպօլտան հ ըէքէթլէ, թրապզ ն, վէ Պաթում, վէ Բօթիեէ, վէ օրատան գալգըպ տօղրու իսթանպօլա վէանտէն չա-բուգ սուրէթ է Մարսիլեատա կիտէր։

Նավլուն վէ մալ եիւքէթիմէք վէ մա-լիմաթը սայիրէ ալմագ իչին, սահիպի իմզատա միւրաճաաթ օլունա։

Սաճէնթօ
ՐՕՊԷՆ ԲԻՊՈՒԼ
Մամհանէ սոգաղ, Ն- 114

ԱԼԷՍ Օ ՏԸ ԴՕԼՕՆԵԸ

Օ տը Գօլոնեընդն էն ալէտտը 1695 սէնէսինտէ ԺԱՆ ԲՕԼ ՖԷՄԻՆԻՍ ին իճատ իլէ-տէյի, վէ ԺԱՆ ԱՆԹՕԱՆ Ֆա-բրինան Միան Շ.հրինտէ 139 նիւմէրօղու Հօչթարան խանէսինտէ իսկիքանէ կէ-չիրտէյի Օ տը Գօլոնեը տը։

Նիշէնին իւզէրինտէ գրմրզը վէ մահ պիր մարգա վար տը։

Իշպու Օ տը Գօլոնեը եալընզ Գա-լաթատա Մէրթիպանի սոգաղընտա 12 նիւմէրօղու Թընէլ խանընտա իւք գաթտա մէմուրը մախսուսը միւսիւ Ժօ-զէֆ է. Ֆլորիանինին օտասընտա սա-թըլըը։

ՏՕԳԹՕՐ

ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆԴԻ

Տօղթէօրու միւմանկէյէ, սա-պըգը վէճճ իւղրէ, եալընըզ ֆը-ըէնկի վէ պէլ սօսուգլուղու, վէ ումումի ալէմը թէնասիլիեէ (Ծննդական գործարանաց վերա-բերեալ), վէ իտրար եօլարընա տայիր խասթալըգլարա տիւչար օլանլարընը էմրի թէտավիլերի ի-չին, հէր կիւն տասթ տէօրթտէն օնա գատար, Պաղչէ գաբու-սունտա Համիտիյէ թիւրպէսի սրրասընտա վագը 32 նիւմէրօ-ղու Սինապեան Վիչէն էֆէնտի էճզահանէսինտէ, վէ բաղար կիւնէրի տախի, Պէյօղլունտա Սագըզ ադաճը ճատասէսինտէ վա-գը 27 նիւմէրօղու քէնտի խանէ-սինտէ, քէյֆիսիզլերի գապուլ իթ-մէքտէ տիր։

ՏՕԳԹՕՐ ԱՃՎԱՋԵԱՆ

Տօղթօր Այվազեան էֆէնտի, իսթանպօլտա Ագսէրայ ճատ-ասինտէ թրամվայ մէրքէզի գարշըսընտա վագը 225 նիւմէ-ղօղու խանէտէ հէր կիւն պուրու-նուրագ, քէնտույէ միւրաճաաթ իտէն քէյֆիսիզլերի գապուլ էր-լէմէքտէ տիր։

ՏՕԳԹԷՕՐ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ ԷՖ.

Պիր դաշէնէքատէն պէրու Գարա քէօյիւնտէ իգամէմի իմմէքտէ օ-լան Տօղթէօր Ս. Յակոբեան էֆէն-տի, պունտան սոնրա հէր ուրը վէ ճիւմանա կիւնլերի սաաթ 6 տան 8 է գատար, Պաղճէ – Գարու ճատասէսինտէ վագը 18 նօմէրօղու Մէրամէթ ճեան էճզահանէսինտէ պուլունարաղ, քէնտուսինտէ միւ-բաճաաթ իտէն խասթալարընը էմրի թէտավիլերինտէ պապ ճագ տրբ։

Ֆուգարաեա մէճճանէն։

Զինկեանէ Դըզընընը ան եէտինճի ճիւզի չըգմըշ օղուպ, վէ թէքմիլ թագըմ կէրէք մնթապամըզտա վէ կէրէք քիթապճըլարտա սաթըլ-մագտա օղուսդունտան, վէ մէգ-քիւր քիթապը օղուեանլարընը քեֆֆէսի տախի թէլէզզիւղ իսթ-ըէք մէճճուն գալմագտա պուլուն-տուգլարընտան, կիւղել բոման օ-գումագ արզու իսթէդիրին, իչթի-բարընա հիմմէթլերինի արզու վէ սաաթի իսթրիզ։

Ա Զ Դ

Նորվէկի Գաղղիերէն—Հայերէն Բառարանին 11երորդ թերթը ևս հրատարակեցաւ։ Առ այժմ կա-նոնաւոր կերպով չարաթը մէկ թերթ պիտի ելնէ. իւրաքանչիւր թերթի գինն է 60 փարա սրծոմ։ Դիմաւոր մթերանոցն է Ֆրէնկեան գրավաճառ-անոցը, Ուզուն չարշը, թիւ 362. կը գտնուի նաև ամեն Հայ գրավա-ճառաց քով, Արշակ էֆէնտիի թըզ-թավաճառանոցը ի Ղալաթիա, և Վայսի քով ի մեծ փողոցն Բերայի։

—o—

"Կատարելութիւն"։

ՄԸՏԱՄԸ Ս. Է. ԱԼԼԷՆԻՆ

Աշխարհածանօթ Մազ Նորոգողը

(MRS. S. A. ALLEN'S WORLD'S HAIR RESTORER.)

Երբէք չվրիպիր Նորոգելու Մլեռ Մազը իր երիտասարդական գոյնին, ընծայելով անոր Նոր կեանք, աճում, և փայլուն գեղեցկութիւն։ Իր արդիւնքը ստոյգ և կատարեալ է, շուտով վանելով ալեւորութիւնը։ Ներկ մը չէ։

Մ'ԻՇԱ կը հաստատէ ինքնին իրը մազին բնական զօրացուցիչը։

—Սրբազան Միայն Կարմրագոյն Փաթոյթներուն մէջ է։

Գլխաւոր Մթերանոցը (Մագազան) է,—

114 AND 116 SOUTHAMPTON ROW, Լոնտոն, Անգղիայ։

Կը ծախուի ամէն Կեղծամավաճառներէն, Ընու շահոտ Լուսավաճառներէն, և Անգղեայի Գեղավաճառներէն։

Պէ յօղլունտա 368 նիւմէրօղու Ֆարմանի Պրիմանի.ք նամ' Ինկիլիզ էճզահանէսինտէ վէ Գալաթատա Եիւ.քսէ.լ գալ-ատրբմնտա միւսիւ Լամիւնտ Գարիւմնաներն մագազասրնտա սաթըլմագտա տը։

LOTERIE

4 ԻՆՃԻ ՍԷՐԻ

Եէնի պէօյիւք բիեանգօեու Թահվի-ու Թանտիզ իթմիշ օլան Համպուրկ (Ալմանեա) հիւքիւմէթի, տէյիւ եալը-նըզ պիլէթլերին թագսիմի մատտէսի-նէ հաթթա բիանգոնը քեֆֆէյի գու-բրալարընա տախ նէզարէթ իտէր. պունտան տա մատտա մէվլէթի միւշա-բիլէյհա, խազինէնին սայիր պօրճլարը-կկալի իշպու բիանգոտա չըգան նիւմ-էրօղարա իսապէթ իտէն ագճէյին թէլ-տիեսինէ քէֆֆէլէթ իտէր, շէօյլէ քի հէր քէսէ ուր ճիհէթլէ էմրիեէթի քեամիլէ վիրիմիշ տիր։ Համպուրկ հիւ-քիւմէթինին իշպու բիեանգոեա քեֆֆա-լէթ իթմէսի մատտէսի, բիեանգոնը-ի Լիմիեէթի հայիզ օղուզուանա խասթ-քեաֆի տիր։ Եէնի բիեանգօ 75,000 պիլ թէտէն իպարէթ օղուզ պունուն 33,200 պիլէթի գազանաճագ տրբ։ Տի-մէք տիր քի գազանմագ էհթիմալի բէք չօգ տրբ, չիւնքի մէճմուի պ'լէթլերի հէմանե ըրբ գազանաճագ տրբ։ Մէգ-քիւր 75,500 պիլէթ տէօրթ տէֆատա վէ պիր պ'ըրինէ եագընը վագըթտա չէ-քիլիր։ Պիրինճի իգրամիեէ

500,000
ՖՐԱՆԳ ՏՐԲ

ֆրանգ օղուզ, սայիր նիւմէրօղար ա-թիտէքի ճէտվէլ իւզրէ գազանաճագ տրբ.

1	պիլէթ	գազա-նաճագ	Ֆր.	Ֆր.
	»	»	312,500	=312,500
1	»	»	187,500	=187,500
1	»	»	125,000	=125,000
1	»	»	75,000	= 75 000
1	»	»	62,500	= 62,500
2	»	»	50,000	=100 000
2	»	»	37,500	= 75,000
5	»	»	31,250	=156,250
1	»	»	25,000	= 25,000
11	»	»	18,750	=206,250
23	»	»	12,500	= 287,500
2	»	»	10,000	= 20,000
2	»	»	7,500	= 15,000
52	»	»	6,250	—325,000
3	»	»	5,000	— 15,000
65	»	»	3,750	—243,750
210	»	»	2,500	—525,0
8	»	»	1,875	— 15,000
525	»	»	1,250	—656,250
660	»	»	625	—412,500
925	»	»	375	—346,875

Վէ ղայրիհիամ վէ ղայրիհիամ ճէման 33,200 պիլէթ գազանաճագ։ Իգրամիլէր ունէտ ալթուն օլարագ վէ հ ւքիւմէթին թահթը ղէզարէթին տէ պուլունարագ թէլ տիեէ օլունաճագ տրբ։ Իշպու բիեանգօ պիլէթլերին ա-ղընը սաթմաեա մէմուր օղուպ, ըէմ.ն գարարլաշտըրըլան ֆիեաթ իլէ վէ ֆազ-լա մէսարիֆ ալմագ-ըզընը իսթէկէնէ պու պիլէթլերտէն կէօնտէրիրիզ։

Հէր պիր գուրա իչին ըսմէն գա-բարլաշթըրըլան ֆիեաթ պէր վէճճ ղ-ղայ պէեան օլունուր։

Իւք գուրա 1880 ՕԳՈՍՏՈՍ 18 տէ վուգու պուլաճագ տրբ։

Անա պիլէթինին թէքմիլի 30 ֆը-րանգ։

Անա պիլէթինին նըսֆը 15 ֆրանգ։

Անա պիլէթինին պիր չէյրէյի 7 ֆրանգ 50 սանթիմ։

Պիլէթլերին պէտէլի, բոստա բա-ղասը վէրիմիշ օղուզու հալտէ, ֆը-րանսա պանգոսթլարը, վէ եախսոտ ֆը-րանսա Իւկիթերրա վէ եա Արմանիա պանգալարը իւզրինէ բուլնա իլէ թէ-տիեէ օլունմալը տրբ։ — Բարաեը ալ-ըգտա ի թէ իլէ անա պիլէթլերին ոզրուտան տոզրուեա մէքթուպ իլէ կէօնտէրիրիզ։ Պիլէթլերին իւզրէի տէ հ.ւքիւմ թին արմաը պուլունաճագ տրբ։ Պիլէթլէր իլէ պէրապէր, ֆը-րանըզճաեա թէրճէմէ օլունմուշ բէ-մի լ ոկրամը տախի կէօ՝ տէրիրիզ։ Վ պիլէթ ալանարա չըգան նիւմէրօղարը-վ. հէր պիր նիւմէրօեուն ոէ գատաղ սպէչ գազանաղընը պիլտիրէն գու-բանն բէսմի էսամիսինի տախի կէօն-տէրիրիզ։ — Պունտան տա մատտա, չ-գան նիւմէրօղար չարգին պաչընա-զազէթալարը,յա ոէչր օլունաճագ տրբ։ Հպ ու բիանգոնը էվվէլքի ս' ըիսի թահ-վիաթընտան խայլոեէ սաթը ալտր-ղը իչին թիւրքիա էհալիսինէ իզհարլ թէհէքքիսը տ'ր. վէ պունտան էվ-վ լքի գուրատա թիւրքիա էհալիսին-ոէս պ'ր չօգլարրն իգ.սմիեէ գազան-տրգլարընը մաէմ.մ.ունիեէ պէեան ի-սէր, վէ պ.ս տ'ֆա վուգու պուլա-ճագ տրբարրշլարը քէմալի տրգգաթլա-ճր։ իթմէկէ սէօղ վէրիրիզ։ Վուգու պուլաճագ տրբարրշլարը, միւմքին օ-տուղու պ տատ գ.ս.ընը իպթիտա-աընտան, եանի ալաֆրանկա ՕԳՈՍ ՏՈՍ 18 ոէն էվվէլ տօղ.ուտան տօղ-ուս թարաֆրմըզա պիլ։ իրիմէսինի րի-ճա իտէրիզ։ մէքթուպ եազանլար, մէքթուպլարընը շու ատրէս իլէ կէօն-տէրմէլի տիրէր։

Isenthal & Cie
Bureau principal de Loterie
Hambourg (Allemagne

Ֆրանսըզ, Ինկիլիզ վէ Իթալեան լիսանլարը,յա մէքթուպ եազմագտա օղուզուսուզտան, մէգքիւր լիսանլար-տան պիրի իլէ թարաֆը ըզա մէքթուպ եազըմասընը ըէճա իտէրիզ։ Պ'ր մէք-թուպ Շարգտան Համպուրկա 150 սա-աթտա կէլիր։

Steiner Bureau d'annonces Hambourg.

LA CENTRALE,

ԼԱ ՍԱՆԹՐԱԼ

ԼԱ ԳԷՍ ՄԷՐԻՏԻՕՆԱԼ

Լ'ԻՆՆԻՎԷՐՍԷԼ

Մէղքիւր իւշ Ֆրանսըզ սիկուրիթա գումբանեալարը, մուայեէն ֆիեաթ-աթէչէ գարշը սիկուրթա իտէրլէր։

Մահէլը մէրքէզի, Բարիստէ Ռիշլիէօ սոգաղընտա 108 նիւմէրօտա տը։

Մէղքիւր իւշ գումբանեալարրն, մէմալիքի Շահանէ իլէ Եունանիսթան-պաշ աճէնթասը, Իսթանպօլտա միւսիւ ՖՕՐԹԻՆԷ ԺՈՒՐՏԱՆ տը։

Թաֆսիլի մալիւմաթ ալմագ, վէ էպնիէլերինի սիկուրիթաեա վաղ իթ-իսթէեէնլէրին, Գարաքէօյ քէօպրիսիս գուրպինտէ Մէհէմմէտ Ալի փաշա խա-նընտա պաշ աճէնցախանէեէ, վէ Գալաթատա էսքի պօրսա գարշըսընտա մ-մուրը մախսուսը միւսիւ Մարքիվիեէ, վէ Գօնթուար Մարիթիմ, Մէլիւմ-Բրէվօխանա, վէ Սէքիւրիթէ Նամա տէօրթ Ֆրանսըզ սիկուրիթա գումբանե-լարը չիրքէթինին թէլլալը մախսուսը միւսիւ Տ. Գուրթէլլիեէ միւրաճաաթ ի-լէմէլերի։

COMPAGNIES ANONYMES FRANÇAISES

ՏԷՆԻԶՏԷ ՄԱԼ ՍԻԿՈՒՐԻԹԱ ԻՏԷՆ ԱՆՕՆԻՄ

ՖՐԱՆՍԸԶ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

Իշ պու գումբանեալարտան Գ.ռ.ն.ա.ր Մ-ուէրէյ օղունուպ, սէրմանեէսի է-ն դէլեռ ֆրանգ — 1857 տէ իհտաս

Մէլէ-ղէն օղունուպ, սէրմանեէսի է-է դէլեռ ֆրանգ — 1857 տէ իհտաս

Բրէվոր-ն օղունուպ, սէրմանեէսի է-է դէլեռ ֆրանգ — 1869 տա իհտաս

Սէ-է-ուէրի օղունուպ, սէրմանեէսի դէր դ-ղ-ի դէլեռ ֆրանգ տը։ — 1836 տա իհտաս

Պալէատէ իշար օղունան տէնիզ սիկուրիթասը գումբանեալարը, պիրլէշիլ օղուզլարընտան, վէ քէնտի իհթիեաթ ագչէլերինին ճէտամէթի հասէպիլէ, գա-ենէթ ֆայտէլի շարթլարը սիկուրթա խոպ վէ թէէմինաթը միւքէմմէլէ իթ-իսէպիրլէր։

ԽԻԼԱՍԱ

Սա է-ն-ոեէլերէն հ-ըլ-ը

1876 տա հասըլ օլան քեար	684,266	ֆրանգ
1877 » » » »	371,547	»
1878 » » » »	347,256	»
Եէքիւնի քեար	1,403,169	»

1878 դեկտեմբեր 31 տէ ելն բիեէնը

Սէրմանեէ	8,500,000	ֆրանգ
Բիեսրատան ալրգ օնմուշ իհթիեաթ ագճէսի	1,763,566	»
Թէհլիքէեէ դարշըլըգ հըֆզ օղունմուշ ագճէ	1,823,314	»
Եէքիւն	12,086,880	»

Իսթանպօլ աճէնթասու
Մ. Ժ. ԱԼՊԻՆԻ

Աճէնցիախանէ, Գարա քէօյ քէօբրիսիս գուրպինտէ Մէհէմմէտ Ալի փաշա խանընտա տը։

Թէլլալը մախսուսը
Տ. ԳՈՒՐԹԷԼԼԻ

ՍԱՐՐԱՓԻՃԷ

ԵՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

(օնտրա 6 Օգոստ.

Ինկիլիզ գոնսոլիտի		97-7/8
Իսհամը Ումումիէ աշլրը		09-9/16
» » գարանտը		09-3/8
1865 Իսթիգրազը		10-1/8
1869 »		10-1/4
1871 »		69-
1872 (Պոնսիս Թրէզոր)		17-
1873 »		09-5/8
Օսմանլը Պանգասը		09-3/4
Ռուսիա իսթիգրազը 1873		88-7/8
Մըսրը իսթիգրազը պիրլէշիկ		61-1/4
» իսթիեազը (չրմէնտը.)		88-5/8
Տէվլէթը Սպէնին 1877 իսթիգ-րազը		82-5/8
Տաիրա սանիեէ		70-1/2
Մըսրըրն Օչիլա իսթիգրազը		92-
1877 Մանարիսթան էսհամը		91-3/4
Դանգիս Բարիզ 3 այ վատէ		25-31

Բարիս, 6 Օգոստ.

Ֆրանսըզ ֆոնտասու 3 %		85-37 1/2
» » 3 % Ա-մորթիսմանը		-
» » 5 %		118-95
Իսհամը Ումումիէ աշլրը		09-60
» » գարանտը		09-55
1865 Իսթիգրազը		51-25
1869 »		50-
1873 »		47-50
Ռումէլի չըմէնտը. Թահվիլա.		29-75
Օսմանլը Պանգասը		497-50
Գրէտի Լիոնէ		950-
Ռուս ֆոնտասու 5 % (1877		94-3/16
Ռուսիանին Շարք իսթիգրազը		61-
Իթալիա ֆոնտասու		83-97 1/2
Մըսրը իսթիգ. պիրլէշիկ		311-25
Իսբանեա խարիճի իսթիգրազը		-
Դանգիս Լոնտրա իւզէրինէ		25-34

Բարիս, (Պուլվար) 6 Օգոստ.

Ֆրանսըզ ֆոնտասու 5 %		-
Իսհամը Ումումիէ		-

Վիէննա, 6 Օգոստ.

Լոնտրա իւզէրինէ գամպիա		117-35
Ռումէլի տէմիր եոլ թահվիլաթը		13-50

ԳՈՒԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Իսհ. Ում. յուլիս 25 սգլմ. գբ.		10-15
» » » 26 սպհ. ար.		10-15
» » էն եիւքսէք		10-15
» » էն աշլրը		10-15 1/2
» » Սաաթ 5 տէ		10-14 1/2
1863 Իսթիգ. (Մութուն) 6 % ֆ.		-
1865 » » 6 % ֆ.		-
1869 » (Բինար) 6 % ֆ.		-
1872 » (Պոնսիս Թրէզոր		-
1873 » (Բինար) 6 % ֆ.		-
Ռուսէլի չըմէնտրֆէր		29-
Ռէքոր	ֆ-ր-	01-
Հէվպէսիզ	ֆ-ր-	01-
Ամգէ Ֆայիզի	»	09-

ԱԳՍԻՕՆԼԱՐ ԹԻԵԱԹԸ

Դրէսի ժէնէրալ 6 %		-
Սոսիէթէ ժէն 6 %		-
Իսթանպոլ Պանգասը		-
Սոսիէթէ Օթօման		-
Թրամվայ 3 %		340-
Լավրիսմ (մատէն)		-

ԱԳԶԷԼԷՐԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշտան	Ղ.ռ	փ.
Ինկիլիզ լիրասը	110-	10
Ֆրանսըզ ալթունու	87-	35
Բոլ	90-	15
Գրիմից ալթունու	51-	24
Պէեազ մէճիտիյէ	197-	17
Մէքսիքը	217-	
Պէչիք	215-	10
Ալթըրգ	129-	
Պագըր	365-	
Գարպոն գայիմէսի գարիք	8-	74

ԳՈՑՄԷՆԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Լին եիւքսէք	1235-
Լին աշլրը	1230-
Սաաթ 5 տէ	1240-